

ՄԵՐ ԱՆԿԻՆԵՆ

Ընդդիմադիրները Կրնան Աղմկել, Բայց Թիւերը Չեն Ստեր

Որքան մօտեման ընտրութիւնները Հայաստանի ընդդիմադիր շրջանակներն ու լրատուամիջոցները աւելի ու աւելի կը սաստկացնեն իրենց յարձակումները գործող իշխանութեան դէմ, ոչ միայն արտաքին քաղաքականութեան մարզին մէջ, այլ նաեւ ներքին՝ տնտեսական գետնի վրայ: Հետեւելով այդ շրջանակներու ելոյթներուն այն տպաւորութիւնը կ'ունենաս, որ հայաստանը քայքայման եզրին է, կաշառակերութիւնն ու փտածութիւնը աւելի վատ մակարդակի են՝ քան մախորդ իշխանութիւններուն ժամանակ, աղքատութիւնը համատարած է ու երկիրը կը դատարկուի:

Ասոնց կողքին պէտք չէ մոռնալ «300 հազար ատրպէյճանցիներու ժամանումը», «թրքական մզկիթներու բացումը», «Սիւնիքը օտարներուն յանձնումը» եւ միջազգային գետնի վրայ «Հայաստանի հեղինակագրկույնը»: Այս բոլորը դուրս կու գան ընդդիմադիրներուն երեւակայութենէն: Առայժմ կեդրոնացալով ներքին տնտեսական ու ընկերային հարցերուն վրայ կու գանք տեսնելու, որ վիճակագրական տուեալները ցոյց կու տան ընդդիմադրութեան բարձրացումը աղմուկին ճիշդ հակառակ պատկերը:

Տարեվերջի տուեալներուն համաձայն, 2025 տարուան ընթացքին 1000 խոշոր հարկատուները պետական գանձին վճարած են աւելի քան 5.5 միլիար տոլար: Այս գումարին վրայ պիտի գան աւելցալու այլ հարկատուներու եւ մաքսային տուրքերէն գոյացած գումարները, որոնց շնորհիւ 2026 թուականի Հայաստանի ընդհանուր պիւտճէի մուտքերու բաժինը նախատեսուած է 8 միլիար տոլար, իսկ ընդհանուր պիւտճէն 9.4 միլիար տոլար: Համեմատութեան համար յիշեցնենք, որ 2018 թուականին Սերժ Սարգսեանի ներկայացուցած վերջին պիւտճէն եղած է 3.04 միլիար տոլար: Այսինքն եկամուտներն ու ծախսերը եռապատկուած են, ու այս հակառակ համաճարակին ու ապա պատերազմին ու անոր յաջորդող ներքին անկայունութեան: Այս պատկերը արդիւնք է բացառապէս աւելի մաքուր կառավարման ու համակարգային փտածութեան (քորուփցիայի) բացակայութեան: Երբ խոշոր հարկատուները կ'ամբողջացնեն պիւտճէի կէտէն աւելի, այդ կը նշանակէ, թէ անոնք իրենց ին-

Շար.ը էջ 6

Նիկոլ Փաշինեան Տաւոսի Մէջ Մասնակցեցաւ «Խաղաղութեան Խորհուրդի» Կանոնադրութեան Ստորագրման Արարողութեան



Վարչապետ Փաշինեան նախագահ Թրամփի կողքին կը մասնակցի «Խաղաղութեան Խորհուրդի» կանոնադրութեան ստորագրման հանդիսաւոր արարողութեան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան Տաւոսի մէջ Համաշխարհային Տնտեսական Համաժողովի շրջանակին մէջ ԱՄՆ նախագահ Տոնալտ Թրամփի հրաւերով որպէս հիմնադիր անդամ մասնակցած է «Խաղաղութեան Խորհուրդի» կանոնադրութեան ստորագրման հանդիսաւոր արարողութեան: Միջոցառման ներկայ եղած են նաեւ նախագահ Վահագն Խաչատուրեան եւ արտաքին գործերու նախարար Արարատ Միրզոյեան: Ստորագրման արարողութեան մասնակցած են Հայաստանի, ԱՄՆ-

ի, Արժանթինի, Ատրպէյճանի, Պահլէյնի, Պելճիքի, Պուկարիոյ, Եգիպտոսի, Հունգարիոյ, Ինտոնեզիոյ, Յորդանանի, Ղազախիստանի, Քուվեյթի, Մարոքի, Պաքիստանի, Քաթարի, Փարակուայի, Սէուտական Արաբիոյ, Թուրքիոյ, ԱՄԷ-ի, Ուզբէքիստանի եւ Իսրայէլի պատուիրակութիւններու ղեկավարները: Արարողութեան ընթացքին երկիրներու ներկայացուցիչները ԱՄՆ նախագահին ներկայութեամբ

Շար.ը էջ 6

Վարչապետ Փաշինեան Ընդունած է ՍԴՀԿ Ատենապետ Համբիկ Սարաֆեանը



Վարչապետ Նիկոլ Փաշինեան ընդունած է Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական վարչութեան ատենապետ Համբիկ Սարաֆեանը: Վարչապետը կարեւորած է կառավարութեան եւ ՍԴՀԿ-ի միջեւ ձեւաւորուած կառուցողական համագործակցութիւնը: Համբիկ

Սարաֆեան վերահաստատած է կուսակցութեան աջակցութիւնը խաղաղութեան օրակարգին եւ ՀՀ կառավարութեան քաղաքականութեան: Քննարկուած են կառավարութեան ներքին եւ արտաքին քաղաքականութեան վերաբերող հարցեր:

ԱՄՆ Փոխնախագահ Վենս Պիտի Այցելէ Հայաստան Եւ Ատրպէյճան



ԱՄՆ փոխնախագահ ճէյ Տի Վենս

ԱՄՆ փոխնախագահ ճէյ Տի Վենս փետրուարին պիտի այցելէ Հայաստան եւ Ատրպէյճան. այս մասին Truth Social հարթակով գրած է ԱՄՆ նախագահ Տոնալտ Թրամփը: «Կ'ուզեմ շնորհակալութիւն յայտնել Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Փաշինեանին՝ անցեալ Օգոստոսին մեր ստորագրած խաղաղութեան համաձայնագրի պահպանումը երաշխաւորելու համար: Սա դաժան պատերազմ էր՝ այն

Շար.ը էջ 14

Աննա Աւետիսեան Նշանակուած է Լուս Անճելլոսի մէջ Հայաստանի Հանրապետութեան Գլխաւոր Հիւպատոս



Նորնշանակ գլխաւոր հիւպատոս՝ Աննա Աւետիսեան

Աննա Աւետիսեան նշանակուած է Լուս Անճելլոսի մէջ Հայաստանի Հանրապետութեան Գլխաւոր Հիւպատոս՝ ուժի մէջ մտնելով

Շար.ը էջ 14

Հայաստանը՝ Հիբրիդային Հարուածների Տակ. Ինչպէս Է Փոքրիկ Ժողովրդավարութիւնը Դիմակայում Մոսկուայի Ագենարին

Alta Maxima վերլուծական մետախից տեղեկութիւններով՝ այն բանից յետոյ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը 2022 թուականին ընտրութիւն կատարեց յօգուտ խաղաղութեան եւ ճանաչեց Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրայ, երկիրը յայտնուեց լայնածաւալ հիբրիդային գործողութեան էպիկենտրոնում: Այս քայլը՝ ուղղուած տարածաշրջանի կայունացմանը եւ Արեւմուտքի հետ մերձեցմանը, դարձաւ շրջադարձային կէտ եւ միաժամանակ մարտահրաւէր Մոսկուայի համար:



խատակագմի ներքին քաղաքականութեան բաժնի կողմից՝ Սերգէյ Կիրիենկոյի ղեկավարութեամբ: Դրա խնդիրն է «փափուկ ուժի» առաջխաղացումը արտասահմանում՝ մշակոյթի, կրթութեան, պատմութեան եւ հասարակական նախաձեռնութիւնների միջոցով:

Որպէս 2026 թուականի առաջնահերթութիւն յատկօրէն նշուել է Հայաստանը: Այս ուղղակարգութեան շրջանակներում, նշում է Alta Maxima-ն, ակտիւացել են ճնշման տարբեր գործիքներ՝ ուսսամէտ քաղաքական ուժեր, մեդիա-առեսուրսներ, պիզնես խմբեր եւ նոյնիսկ հոգեւորականութեան առանձին անդամներ: Առաւել տագնապեցնող դրուագներն էլ կարծաւ «սրբազան պալքար» շարժումը, որը հրապարակաւ քողարկոււմ էր կրօնական հոետորաբանու-

թեամբ, բայց փաստացի, հետաքննութեան տուեալներով, պատրաստոււմ էր իշխանափոխութեան ուժային սցենար: Հետաքննութիւնների ընթացքում բացայայտուեցին երկիրը ապակայունացնելու, հարուածային խմբերի, կապի միջոցների ստեղծման, սպառազինութեան ծրագրերը, ինչպէս նաեւ ենթադրուող յեղաշրջումից յետոյ յետագայ նշանակումների ցուցակները: Շարժման առանձին անդամներ բացայայտ յայտարարել էին ընտրական ուղուց հրաժարուելու եւ ուժային միջամտութեան անհրաժեշտութեան մասին:

Alta Maxima-ի գնահատականով՝ յատուկ մտահոգութիւն էր յարուցում Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւորականների մի մասի ներգրաւուածութիւնը քաղաքական գործընթացներին: Որոշ բարձրաստիճան հոգեւորականներ իշխանափոխութեան հրապարակաւ կոչեր էին անում, ինչը աննախադէպ էր Հայաստանի նորագոյն պատմութեան մէջ: Չուզահեռ ծաւալոււմ էր լայնածաւալ տեղեկատուական արշաւ: Ռուսամէտ լրատուամիջոցները եւ ցանցային ուսուրսները համակարգուած առաջ էին մղում նարատիւներ՝ ընդդէմ Արեւմուտքի հետ Հայաստանի մերձեցման, Ատրպէյճանի հետ խաղաղ կարգաւորման եւ բարեփոխումների դէմ: Բոլոր տարրերը գործում էին համաժամանակ՝ ձեւաւորելով

հիբրիդային պատերազմի դասական մոտել:

Ինչպէս ընդգծում է Alta Maxima-ն, Հայաստանի կառավարութեան պատասխանը սկզբունքային էր. ոչ թէ բռնաճնշումներ, այլ իրաւական մեխանիզմներ, բաց հետաքննութիւններ եւ ժողովրդավարական ընթացակարգերի պահպանում: Իշխանութիւնները յստակ հասկացրին, որ քաղաքական պայքարը թոյլատրելի է, բայց ուժով իշխանութիւնը զաւթելու փորձերը՝ անընդունելի:


Աւելի լայն համատեքստում Հայաստանում տեղի ունեցածը յատկանշական մոդելն է այն բանի, թէ ժամանակակից աւսօրիտար ուժի մեծերը ինչպէս են փորձում պահպանել ազդեցութիւնը՝ առանց ուղիղ ուժ կիրառելու: Սա փորձութիւն է ոչ միայն Հայաստանի, այլեւ ժողովրդավարական արժէքների ամբողջ համակարգի համար:

Alta Maxima-ն ընդգծում է, եթէ Հայաստանը կարողանայ դիմակայել եւ պահպանել իր ժողովրդավարական կուրսը, դա կը լինի կարեւոր ազդանշան բոլոր այն երկրների համար, որոնք գտնոււմ են արտաքին ազդեցութեան ճնշման տակ: Հակառակ դէպքում աշխարհը կատանայ եւս մէկ օրինակ այն բանի, թէ ինչպէս կարող է հիբրիդային պատերազմը խաթարել պետութեան ինքնիշխանութիւնը:

«ՄԻՎԻՔ»

Վարդան Օսկանեանը՝ Հայաստանի Ողորմելութեան Ծարտարապետ

ՎԱՐՐԱՍ ԱԹԱՆԵՍԵԱՆ



Հայաստանի դժբախտութեան «ծարտարապետը» Վարդան Օսկանեանն է: Ասուածն ամենեւին էլ վերագրում է: Նա հեղինակային յօդուած է հրապարակել եւ վկայել, որ 1998թ. Մայիսին, Ռոբերտ Քոչարեանի կողմից նախագահի պաշտօնը ստանձնելուց կարճ ժամանակ յետոյ, ՌԴ արտաքին գործերի նախարար Եւգենի Պրիմակովի «հրաւէրով» մեկնել է Մոսկուա, որտեղ լսել է հետեւեալը. «Իշխանափոխութիւնը չի հանում Լեւոնային Ղարաբաղի շուրջ տարածքները վերադարձնելու պահանջը»:

Ինչ է արել Օսկանեանը: Նա Պրիմակովին խնդրել է, որ Մերձդնեստրի կարգաւորման «ընդհանուր պետութիւն» առաջարկութիւնը կիրառուի նաեւ Լեւոնային Ղարաբաղի նկատմամբ: Պրիմակովը գաղափարն ընդունել է, բայց Հէյդար Ալիեւը՝ մերժել է: Դեսպան կազմիրովը վկայել է, որ երբ այդ մասին Ատրպէյճանի նախագահին ասել են, նա արձագանքել է. «պարոնայք, դուք կատակու՞մ էք»: Օսկանեանն ինքն էլ մի քանի անգամ հրապարակային ասել է, որ Երեւանը եւ Ստեփանակերտը համաձայնել են «ընդհանուր պետութեանը», բայց քանի որ Հէյդար Ալիեւը մերժել է, այն նոյնիսկ չի քննարկուել:

Օսկանեանը նաեւ վկայել է, որ մէկ տարի յետոյ, Հէյդար Ալիեւի հետ դէմ առ դէմ հանդիպումից յետոյ, Ռոբերտ Քոչարեանը ներկայացրել է բանակցութիւնների հիմնական հարցը՝ Մեղրին փոխանակել Լեւոնային Ղարաբաղի հետ:

Նախկին արտգործնախարարի ասածից հասկացոււմ է, որ Քոչարեանը խորհրդատուութիւն է խնդրել, ինչը շատ բնական եւ օրինաչափ է: Երկրի նախագահին ինչ խորհուրդ է տուել նրա արտաքին գործերի նախարարը: «Մենք եկանք եզրակացութեան, որ կարելու է, թէ Ալիեւը Հայաստանից ինչ է պահանջում, այլ՝ որ նա համաձայն է տալ Լեւոնային Ղարաբաղը», աւելի քան երկու տասնամեակ յետոյ իր եւ Ռոբերտ Քոչարեանի քննարկումների արդիւնքն աչպէս է ձեւակերպել Վարդան Օսկանեանը:

Կարելի է միայն պատկերացնել Հէյդար Ալիեւի ուրախութիւնը, երբ ԼՂ կարգաւորման «փուլային» տարբերակը մերժած եւ այդ «ալիքի վրայ» իշխանութեան եկած Ռոբերտ Քոչարեանի արտաքին գործերի նախարար Վարդան

Օսկանեանը Մոսկուայում «ընդհանուր պետութիւն» սկզբունքով Լեւոնային Ղարաբաղի խնդիրը լուծելու առաջարկութիւն է արել: Իսկ որ Օսկանեանի հետ հանդիպումից յետոյ Պրիմակովը նրան այդ մասին անմիջապէս է իրագրել, կասկածել պէտք է: Դէ իսկ Մեղրին Լեւոնային Ղարաբաղով փոխանակելու երեւանի համաձայնութիւնը Հէյդար Ալիեւի համար չափազանց թանկ նուէր էր:

Թող տպաւորութիւն չստեղծուի, թէ տողերիս հեղինակը «յետին թուով խորիտանում է»: Մեղրին Լեւոնային Ղարաբաղով, անգամ «սուվերեն միջանցքների փոխանակման» սկզբունքով դարաբաղեան կարգաւորման հասնելու վերաբերեալ մերժողական տեսակէտ յայտնել եւ «Գերագոյն Խոր-

Շար.ը էջ 14

ՄԱՍԻՍ
ՇԱՐԱԹ ԱԹԵՐԹ

ՄԱՍԻՍ ՇԱՐԱԹԱԹԵՐԹ
ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝
ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ԲՆՉԱԿԵԱՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
Արեւմտեան Ամերիկայի Շրջանի

ԽՄԲԱԳԻՐ
ԳՐԻԳՈՐ ԽՈՏԱՆԵԱՆ

ՎԱՐԻՉ ՏՆՕՐԵՆ
ՎԱՐԷ ԱԶԱՊԱՅԵԱՆ

MASSIS Weekly
Organ of the Armenian Social Democratic Hunchakian Party of Western USA
1060 N. Allen Ave.
Pasadena, CA 91104
Phone: (626) 797-7680
Fax: (626) 797-6863
E-Mail: massis2@earthlink.net
<http://www.massisweekly.com>

(USPS 667-310) (ISSN 0744-334X)
Published Weekly
Except Two Weeks in August

ANNUAL SUBSCRIPTION RATES:
USA \$75.00, \$150.00 (First Class)
Canada \$ 250.00 (Air Mail)
Overseas \$400.00 (Air Mail).
All payments must be made in US funds & Drawn on US banks.

Periodicals Postage Paid
at Pasadena CA.
Please Send Address Change To
MASSIS WEEKLY

ԼՈՒՐԵՐ

2025-ին 1000 խոշոր Հարկատուներու Կողմէ Վճարուած ԵՆ Աւելի Քան 5.5 Միլիար Տոլար

Պետական Եկամուտներու Կոմիտէն կը յայտնէ, որ պաշտօնական կայքով հրատարակած են 2025թ. Յունուար-Դեկտեմբեր ամիսներու ընթացքին առաջին 1000 խոշոր հարկ վճարողներու կողմէ վճարուած հարկերու եւ վճարներու վերաբերեալ տեղեկատուութիւնը:



1000 խոշոր հարկ վճարողներու կողմէ 2025 թուականի Յունուար-Դեկտեմբեր ամիսներու ընթացքին պետական պիւտճէ ընդհանուր առմամբ վճարուած է աւելի քան 1 թրիլիոն 946 միլիար 460 միլիոն դրամ:

Պետական պիւտճէ մուտքագրուած է նախորդ տարուայ նոյն ցուցանիշէն աւելի 173 միլիար 546 միլիոն դրամ. նախորդ տարուայ նոյն ցուցանիշը կազմած է աւելի քան 1 թրիլիոն 772 միլիար 914 միլիոն դրամ:

Հարկային մարմին կատարուած վճարումներու գումարը կազմած է աւելի քան 1 թրիլիոն 580 միլիար 256 միլիոն դրամ: Պետական պիւտճէ մուտքագրուած է նախորդ տարուայ նոյն ցուցանիշէն աւելի 141 միլիար 12 միլիոն դրամ. նախորդ տարուայ նոյն ցուցանիշը կազմած է 1 թրիլիոն 439 միլիար 244 միլիոն դրամ:

Մաքային մարմին կատարուած վճարումներու գումարը կազմած է աւելի քան 366 միլիար 204 միլիոն դրամ: Պետական պիւտճէ մուտքագրուած է նախորդ տարուայ նոյն ցուցանիշէն աւելի 32 միլիար 534 միլիոն դրամ. նախորդ տարուայ նոյն ցուցանիշը կազմած է 333 միլիար 670 միլիոն դրամ:

1000 խոշոր հարկ վճարողներու վերաբերեալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտօնական կայքի «Տեղեկութիւն հարկ վճարողներու վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողներու վերաբերեալ տեղեկատուական ցանկեր» ենթաբաժնին մէջ:

Անվաւեր Գանչուած Ե Սերժ Սարգսեանի Եւ Ֆիզիքական Անձի Միջեւ Կնքուած Իսակովի Հողամասի Առքուվաճառքի Պայմանագիրը

Գլխաւոր դատախազութեան պետական շահերու պաշտպանութեան վարչութեան հերթական հայցը Հակափտածութեան դատարանի 2026 թուականի Յունուար 23-ի վճիռով բաւարարուած է: Վճիռը օրինական ուժի մէջ մտնելէ յետոյ, յօգուտ Հայաստանի Հանրապետութեան պիտի բռնագանձուի 786 հազար տոլարին համարժէք 297 միլիոն 980 հազար դրամ:

Սերժ Սարգսեանի եւ Ֆիզիքական անձի միջեւ 2005 թուականի Դեկտեմբեր 17-ին կնքուած՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտային վրայ գտնուող՝ 1.4514 հա մակերեսով հողամասի առքուվաճառքի պայմանագիրը:

Դատարանը, բաւարարելով Գլխաւոր դատախազութեան հայցը, անվաւեր ճանչցած է առավաճառքի պայմանագիրը եւ, որպէս պայմանագրի անվաւերութեան հետեւանք, վճռած է ֆիզիքական անձէն յօգուտ Հայաստանի Հանրապետութեան բռնագանձել հողամասի արժէքը՝ 297 միլիոն 980 հազար դրամ:

Յիշեցնենք, որ Գլխաւոր դատախազութեան պետական շահերու պաշտպանութեան վարչութիւնը հայց ներկայացուցած էր Հակափտածութեան դատարան՝ պահանջելով անվաւեր ճանչնալ ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար

Մէկ Տարուան Մէջ Ստեղծուած Ե 44 Հազար 568 Նոր Աշխատատեղ, Միջին Աշխատավարձը Եւ Պատմական Առաւելագոյնն Ե. Պապոյեան



ՀՀ տնտեսութեան նախարար Գէորգ Պապոյեան Ֆէյսպուքի իր էջով նոր տուեալներ հրատարակած է ՀՀ աշխատաշուկային մէջ առկայ իրավիճակէն: «Հայաստանում կայ 822 հազար 622 աշխատատեղ: 1 տարում ստեղծուել է 44 հազար 568 աշխատատեղ:

Յեղափոխութիւնից յետոյ ստեղծուել է 288 հազար 460 աշխատատեղ: Միջին աշխատավարձը եւս պատմական առաւելագոյնն է՝ 401 հազար 367 դրամ, որը 2017 Դեկտեմբերի նկատմամբ աւելի է 186 հազար 387 դրամով», - նշած է նախարարը:

Սամուէլ Կարապետեանի Առաջնորդած Ուժի Վարչապետի Թեկնածուն Նարեկ Կարապետեանն Ե

Սամուէլ Կարապետեանի առաջնորդած քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն պիտի ըլլայ անոր եղբօրորդի Նարեկ Կարապետեանը: Քաղաքական ուժին մօտ կանգնած քանի մը աղբիւրներ «Ազատութեան» յայտնեցին, որ Փետրուար 12-ին՝ կուսակցութեան հիմնադիր համագումարի օրը, պիտի յայտարարուի այս մասին: «Ազատութիւն»-ը տեղեկութեան վերաբերեալ պաշտօնական հաստատում խնդրեց նաեւ «Մեր ձեւով» շարժման մամուլի խօսնակէն, Մարիանա Ղահրամանեանը հարցումին ուղիղ չպատասխանեց:



Վարչապետի թեկնածու Նարեկ Կարապետեան

Նարեկ Կարապետեանը մինչ այժմ ընդհանուր գիծերով անդրադարձած է Հայաստանի համար այս փուլին առանցքային հարցերուն՝ Ատրպէյճանի եւ Թուրքիոյ հետ հաշտութեան, Եւրոմիութեան անդամ դառնալու՝ իշխանութեան ձգտումներուն, Հայաստանի հնարաւոր վերադարձին ՀԱՊԿ կամ ԱՄՆ-ի հետ զարգացող TRIPP ծրագրին: Ան այս հարցերուն վերաբերեալ շատ փակագիծեր չբացաւ նաեւ անցեալ շաբաթ Հանրային հեռուստաընկերութեան եթերով:

«Ինչպէս պարոն Կարապետեանը իր վերջին ասուլիսի ընթացքում եւ Հանրային հեռուստաընկերութեանը տուած հարցազրոյցում է նշել, մեր ուժի վարչապետի թեկնածուի մասին կը յայտարարենք Փետրուարի 12-ին՝ կուսակցութեան հիմնադիր համագումարի ընթացքում: Ես աւելացնելու բան չունեմ պարոն Կարապետեանի յայտարարութեանը, միայն կը նշեմ, որ վարչապետի թեկնածուն ընդունելի է լինելու մեր ժողովրդի կողմից», - ըսաւ Ղահրամանեան:

Գործող իշխանութիւնը հեռացնելու օրակարգով ընտրապայքարի պատրաստուող Կարապետեանները առ այժմ շեշտը կը դնեն Հայաստանի տնտեսութիւնը զարգացնելու իրենց ծրագրերուն վրայ:

«Հանրապետութիւն» Կուսակցութեան Վարչապետի Թեկնածուն Արամ Սարգսեանն Ե

«Հանրապետութիւն» կուսակցութիւնը պիտի մասնակցի յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւններուն եւ կողմնորոշուած է վարչապետի թեկնածուի ընտրութեան հարցով:



Վարչապետի թեկնածու Արամ Սարգսեան

գնաց Նաչրի Յունանեանի գլխաւորած խումբին կողմէ գործադրուած անաբեկչութեան:

Կուսակցութեան առաջնորդ Արամ Սարգսեան ընկերային ցանցով յայտնած է, որ վարչապետի թեկնածուն ինք պիտի ըլլայ, որովհետեւ կը կարծէ, որ ՀՀ խորհրդարանին մէջ պէտք է ըլլայ ամբողջութեամբ արեւմտեան արժէքները պաշտպանող քաղաքական ուժ կամ ուժի ներկայացուցիչ:

Արամ Սարգսեան 1999-ին կարճ ժամանակ վարած էր վարչապետի պաշտօնը, «Հոկտեմբեր 27-ի» սպանդէն ետք, երբ օրուան վարչապետ Վազգէն Սարգսեան, Ազգային ժողովի նախագահ Կարէն Դեմիրճեանի եւ այլ նախարարներու հետ միասին, Խորհրդարանէն ներս գոհ

2025-ին, Առաջին Անգամ Ըլլալով, Հայաստանի Քաղաքացիներու Մուտքերու Եւ Ելքերու Տարբերութիւնը Դրական Ե՝ 8660 Մարդ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին Ներքին գործերու նախարարութեան մէջ ներկայացուած է սահմանահատումներու վիճակագրութիւնը:

գամն է, որ Հայաստանի քաղաքացիների կողմից իրականացուած մուտքերի եւ ելքերի տարբերութիւնը դրական է, այն էլ՝ բաւականին բարձր ցուցանիշ՝ 8660: Սա ներկայացուել է որպէս միտումների իրական փոփոխութիւն, քանի որ սահմանահատումների ընդհանուր հաշուեմնացորդը եւս բացառիկ է՝ մօտ + 30.500, որը նշանակում է, որ Հայաստանում այլեւս նոր գաղթի իրավիճակ է՝ Հայաստանը բացի տարանցիկից վերածուել է մուտքի ուղղութեան», - ըսուած է հաղորդագրութեան մէջ:

Այս մասին ըսուած է ՀՀ Ներքին գործերու նախարարութեան տարածած հաղորդագրութեան մէջ:

«Յատկանշական է եղել նաեւ սահմանահատումների վիճակագրութիւնը: Ոլորտի պատասխանատուները բացատրել են, որ չհաշուած Քովիտ համավարակով պայմանաւորուած 2020 թուականի բացառութիւնը, 2025-ին առաջին ան-

ԼՈՒՐԵՐ

Հայաստանի Ղեկավարութիւնը Այցելեց Եռաբլուր



Նիկոլ Փաշինեան, Վահագն Խաչատուրեան եւ Ալէն Սիմոնեան Եռաբլուր այցելութեան ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան, նախագահ Վահագն Խաչատուրեան, Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեան եւ բարձրաստիճան ալ պաշտօնեաներ այցելած են Եռաբլուր եւ յարգանքի տուրք մատուցած՝ հայրենիքի պաշտպանութեան համար զոհուած-

ներու յիշատակին: Յիշեցնենք, այս տարին սկսեալ՝ Յունուար 27-ը սահմանուած է որպէս բոլոր ժամանակներուն յանուն հայրենիքի զոհուած զինուորներու յիշատակի օր:

Ս.Դ. Հնչակեան Պատուիրակութիւնը Այցելեց Եռաբլուր



ՍԴՀԿ Կեդրոնական վարչութեան ատենապետ ընկ. Համբիկ Սարաֆեան ժողկէպսակ կը զետեղէ զոհուած ազատամարտիկներու յիշատակը յաւերժացնող յուշահամալիրին

Հայրենիքի պաշտպանութեան համար զոհուածներու յիշատակի օրուայ առիթով, ՍԴՀԿ Կեդրոնական վարչութեան ատենապետ ընկ. Համբիկ Սարաֆեան, ՍԴՀԿ Հայաստանի վարչիչ մարմինի եւ «Փարամազ» երիտասարդական-ուսանողական միութեան վարչութեան անդամներու ուղեկցութեամբ այցելեց «Եռաբլուր» զինուորական

պանթէոն՝ յարգանքի տուրք մատուցելու յանուն հայրենիքի կեանքը զոհած հերոսներու յիշատակին: Այցելուները ծաղիկներ խոնարհած են Սպարապետ Վազգէն Սարգսեանի եւ Զօրավար Անդրանիկի շիրիմներուն, ինչպէս նաեւ ծաղիկէպսակ՝ զոհուած ազատամարտիկներու յիշատակը յաւերժացնող յուշահամալիրին:

Կ'աջակցինք Հայ Ժողովուրդին, Որ Կը Փորձէ Պաշտպանել Իր Ժողովրդավարական Ապագան. Մոլտովայի Նախագահ

Մոլտովայի նախագահ Մայա Սանտուն յայտնած է, որ կ'աջակցին Հայաստանին ու հայ ժողովուրդին՝ ժողովրդավարական ասպարէս պաշտպանելու հարցով: Սանտուն այս մասին նշած է Եւրոպայի Խորհուրդի Խորհրդարանական Վեհաժողովի նիստի ընթացքին: «Ես ցաւով կը հետեւիմ վրաստանին: Չնայած վրացի ժողովուրդի խիզախութեան, որ կը շարունակէ պաշտպանել ժողովր-

դավարական արժէքները, եւրոպական ձգտումները եւ իր ասպարէս ինքնուրոյն որոշելու իրաւունքը, Ռուսաստանը վրաստանը վերադարձուց իր ուղեծիր՝ ուժեղացնելով պատերազմի հանդէպ վախը՝ ազդարարելով, որ ընտրութիւններուն մէջ սխալ ընտրութիւնը պիտի արժէ խաղաղութիւն: Այժմ Հայաստանը կը դառնայ նոյն ուղեւորութեան թիրախ, որ ուղղուած է ինքնիշխանութեան տկարացման, կ'ազդէ

Եկեք Ամէն Մէկը Իր Ներքին Գործերուն Կրայ Կեդրոնացայ. Միրզոյեան Անդրադարձած Է Լաւրովի Մտահոգութիւններուն

Ռուսաստանի արտաքին գործերու նախարար Սերկէյ Լաւրով նախօրէի իր ասուլիսին ժամանակ անդրադարձած էր նաեւ Կիւմրիի քաղաքապետ Վարդան Ղուկասեանի կալանքին եւ մտահոգութիւն յայտնած: ՀՀ արտաքին գործերու նախարար Արարատ Միրզոյեան, արձագանգելով Լաւրովի՝ Հայաստանի մէջ քաղաքական հայեացքներուն համար մարդոց հետապնդման մասին հնչեցուած պնդումներուն, յայտնած է, որ այդպիսի հիմքով քաղաքական գործունէութեան համար Հայաստանի մէջ քրէական հետապնդում չկայ: «Այդ տեղեկութիւնները չեն համապատասխանում իրականութեանը: Քաղաքական յայտարարութիւններ պարագայում քրէական հետապնդում կարող է լինել միայն այն դէպքում, եթէ դրանք պարունակում են սպառնալիքներ, կոչեր՝ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան խաթարման կամ սահմանադրական կարգի բռնի տապալման վերաբերեալ», - ըսած է ար-



ՀՀ արտաքին գործերու նախարար Արարատ Միրզոյեան

տաքին գործերու նախարարը: Նոյնիսկ նման դէպքերու, ըստ ՀՀ ԱԳ նախարարին, այդ թեմայով արտաքին մեկնաբանութիւնները ուղղակի միջամտութիւն պիտի ըլլային Հայաստանի ներքին գործերուն: «Եկէք ամէն մէկը իր ներքին գործերի վրայ կեդրոնանայ», - ընդգծած է Միրզոյեան:

Հեռու Զէ Այն Օրը, Երբ Հայկական Բեռները Անցնին Ուղղակի Ատրպէյճանի Տարածքով. Ալիւ

Հայաստանի Ատրպէյճանին ուղարկած է Հայաստանէն Ռուսաստան բեռներու տարանցման տրամադրման վերաբերեալ հարցում, յայտնած է Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիւ Տաւուսի մէջ: «Այսպիսով մենք տէ ֆաքթօ, միակողմանիօրէն բացած ենք միջանցքները: Ճիշդ է՝ բեռնափոխադրումը կ'իրականացուի վրաստանի տարածքով, սակայն կու գայ օր մը, որ հայկական բեռները անցնին ուղղակիօրէն Ատրպէյճանի տարածքով, եւ այդ օրը հեռու չէ», - ըսած է ան: Հայաստանի Տնտեսութեան նախարարութեան յայտնած էին, որ Հայաստանը շուտով ռուսական հեղուկ կազ պիտի ներկրէ երկաթուղիով՝ Ատրպէյճանի տարածքով: Ըստ Ալիւի, ե՛ւ Պաքուն, ե՛ւ Երեւանը «պէտք է աւելի շատ ցոյց տան խաղաղ համակեցութեան արդիւնքները»: Ատրպէյճանի ղեկավարը անդ-

րադարձած է նաեւ հայ-թրքական յարաբերութիւններուն, ըսելով որ կարգաւորման գործընթացը կ'ընթանայ հայ-ատրպէյճանականին զուգահեռ: «Անշուշտ, այդ գործընթացները պիտի աւարտին միաժամանակ թուրքիոյ եւ Հայաստանի, ինչպէս նաեւ Ատրպէյճանի ու Հայաստանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւններու հաստատմամբ», - յաւելած է ան: Տարեկերջին Երեւանն ու Անքարան տեղեկացուցին, որ դիւրացուցած են վիզաներու տրամադրումը դիւանագիտական, յատուկ եւ ծառայողական անցագրեր կրողներու համար: Զուգահեռ թրքական լրատուամիջոցները կը գրէին, որ թուրքիա-Հայաստան սահմանին՝ Ալիւսի անցակէտին վրայ վերագինման աշխատանքներ կան: Թրքական պետական «Անատոլու»-ն յայտնեց, որ անցակէտին աշխատանքները գրեթէ աւարտած են:

Թրամփի Վարչակազմը Հայաստան Ուղարկած Է Արտաքսուած Գաղթականներ

ԱՄՆ-ն Հայաստան ուղարկած է արտաքսուած քաղաքացիներ, յայտնած է «Միութիւնիք Արմենիա»-ն: Ըստ լրատուամիջոցի տուեալներուն՝ օրերս Երեւանի մէջ վայրէջք կատարած է ԱՄՆ-էն ժամանած «Boeing 767-300» օդանավը: Անով տեղափոխուած են արտաքսուածները: ՀՀ ՆԳՆ-ն հաստատած է տեղեկութիւնը, բայց չէ նշած անոնց թիւը: «Հարկադիր վերադարձուած անձինք են տեղափոխուել Հայաս-

տան: Այս պահին իրականացուած են իրաւական կարգավիճակի պարզման եւ փաստաթղթաւորման աշխատանքները», - ըսած են նախարարութեան: Այլ մանրամասնութիւններ չեն տրամադրած: Նախնական տուեալով՝ օդանավը թռիչք առած է ԱՄՆ-էն, միջանկեալ վայրէջք կատարած է Պուխարեսթի մէջ, այնուհետեւ ժամանած է Երեւան, այստեղէն ամեկնած է Ուզպեքիստան, աւելի քան 40 արտաքսուած անձի տեղափոխած է նաեւ այդ երկիր: Խոցելիութիւնները», - նշած է Սանտուն:

Ժողովրդավարական ընտրութեան վրայ եւ կ'օգտագործէ ներքին

Սթոքհոլմի Իրաւարար Ատեանը Մերժած Է ՀԷՑ-ի Գործով Կարապետեաններու Պահանջները



Սթոքհոլմի Իրաւարար ատեանը 2025-ի Դեկտեմբեր 24-ին ամբողջութեամբ մերժած է հայ-ցուորներ Liormand Holdings Limited-ի, Սամուէլ Կարապետեանի, էթերի Կարապետեանի, Սարգիս Կարապետեանի եւ Կարէն Կարապետեանի կողմէ ներկայացուած միջնորդութիւնը:

Միջնորդութեամբ, ի թիւս այլնի, Իրաւարար ատեանէն կը պահանջուէր արտակարգ Իրաւարարի (Emergency Arbitrator) կողմէ 22.07.2025 թուականի թիւ EA 2025/121 վճիռի՝ ՀՀ-ի կողմէ չկատարման փաստի հաստատումը, Հայաստանի երկտրական ցանցերու (ՀԷՑ) սրտոնազրի եւ վերջինիս կառավարման մարմիններու անդամներու լիազօրութիւնները վերականգնումը, ինչպէս նաեւ նշանակուած ժամանակաւոր կառավարիչի լիազօրութիւններու դադարեցումը: Բացի անկէ, ատեանէն հայցուած էր նաեւ արգիլել ՀՀ-ի բաժնետոմսերու կամ այլ հաշիւներու հարկադիր վաճառքը, օտարումը կամ որեւէ այլ եղանակով տնօրինումը:

Իրաւարար ատեանը ամբողջութեամբ մերժած է նշուած բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ հայցուորներուն կողմէ պահանջուած արգիլման միջոցները հիմնաւորուած չեն:

Իրաւարար ատեանը նաեւ որոշած է, որ միջնորդութեան քննութեան հետ կապուած բոլոր ծախսերը ամբողջութեամբ պիտի կրէ հայցուորը:

«Այս որոշմամբ պահպանուած է Իրաւարարային վարոյթի ամբողջականութիւնը եւ համակողմանիութիւնը՝ ապահովելով, որ հետագայ ցանկացած որոշում կը կայացուի բոլոր վերաբերելի պայացուցների հիման վրայ եւ Իրաւարար ատեանի՝ իր Իրաւագործութեան եւ կիրառելի իրաւունքի վերաբերեալ գնահատականի համաձայն:

«Հայաստանը ողջունում է տուեալ որոշումը, որը կայացուել է վէճն, ըստ էութեան, լուծելու իրաւասութիւն ունեցող Իրաւարար ատեանի, այլ ոչ թէ «արտակարգ Իրաւարարի» կողմից:

«Հայաստանի Հանրապետութիւնը վերահաստատում է իր յանձնառութիւնը՝ Իրաւարարային վարոյթին մասնակցել բարձր արհեստավարժութեամբ եւ գործընթացի նկատմամբ լիակատար յարգանքով՝ միաժամանակ հետեւողականորէն պաշտպանելով իր դիրքորոշումները եւ շահերը, ինչպէս նաեւ շարունակելով կառուցողական համագործակցութիւնը հայցուոր կողմի եւ Իրաւարար ատեանի հետ», - ըստած է ՀՀ կառավարութեան յայտարարութեան մէջ:

Հայաստանը COP17-ի Ծիրին Սեջ Պատրաստ Է Հիւրընկալելու Ատրպէյճանական Պատուիրակութիւնը. Մաթեւոսեան

Հայաստանը Cop17-ի ծիրին մէջ պատրաստ է հիւրընկալելու նաեւ ատրպէյճանական պատուիրակութիւնը: Այս մասին յայտնած է Ծրջակայ միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսեան:

Նախարարը նշած է, որ հրաւիրող կողմը ոչ միայն Հայաստանն է, այլ նաեւ ՄԱԿ-ը:

«Բոլոր երկրները տեղեկացուած են օրերի հետ կապուած: Պաշտօնական հրաւեր չի ուղարկուել, առաջիկայում կ'ուղարկուի: Հրաւերն ուղարկուած է ՄԱԿ-ի հետ, սա ե՛ւ մեր միջոցառումն է, ե՛ւ համաշխարհային միջոցառումն է, մենք հրաւիրում ենք բոլոր երկրներին, բոլոր 196 երկրներին», - նշած է ան:

ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանութեան մասին պայմանագրութիւնը բնապահպանական երեք համաշխարհային պայմանագրութիւններէն մէկն է, կը կարգաւորէ միջազգային հանրութեան ջանքերը շրջակայ միջավայրի կենսու-



Շրջակայ միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսեան

նակութեան, կենսաբանական բազմազանութեան պահպանման, վերականգնման եւ բնական միջոցներու կաշտն օգտագործման ոլորտին մէջ:

ԵԽԽՎ-ն Ատրպէյճանին Կոչ Կ'ընէ Ազատ Արձակելու 23 Հայ Գերիները



Յունուար 26-ին Սթրասպուրկի մէջ ընդունուած է ԵԽԽՎ «Վեհաժողովի վերահսկման ընթացակարգի յառաջընթացը» անունամբ բանաձեւը, որ, ի թիւս այլ խնդիրներու, կ'անդադրուէր նաեւ Ատրպէյճանի մէջ պահուող 23 հայ գերիներուն: ԵԽԽՎ-ն կոչ կ'ընէ զանոնք անյապաղ ազատ արձակելու:

Փաստաթուղթին մէջ կը խօսուի անդամ երկիրներու մէջ ժողովրդավարական պարտաւորութիւններու կատարման մասին, այդ շարքին՝ Հայաստանի եւ Ատրպէյճանի: Բանաձեւի՝ Հայաստանին վերաբերող հատուածին մէջ Վեհաժողովը ափսոսանք կը յայտնէ երկրին մէջ առկայ «չափազանց մեծ բեւեռացման եւ քաղաքական հակառակորդները բոլոր կողմերէն պիտակաւորելու» երեւոյթներուն համար: Բացի անկէ, հեղինակները խորապէս մտահոգուած են Հայաստանի վարչապետին եւ Հայ եկեղեցւոյ առաջնորդին միջեւ առկայ լարուածութեամբ, ինչպէս նաեւ Հայ Առաքելական եկեղեցւոյ քանի մը հոգեւորականներու կողմէ իշխանութիւնը բռնազաւթելու ծրագրերու մասին տեղեկութիւններով:

Միեւնոյն ժամանակ Վեհաժողովը վերահաստատած է, որ 2018-էն ի վեր Հայաստանի մէջ տեղի ունեցած երեք յաջորդական ընտրութիւնները եղած են գերծանձղութիւններէն: Այդուհանդերձ, 2026-ի Յունիսին կայանալիք համապետական ընտրութիւն-

ներուն համար կոչ կը կատարուի բարելաւելու յարաբերութիւնները քաղաքական մեծամասնութեան եւ ընդդիմութեան միջեւ՝ գերծանալով անձնական վիրաւորանքներէն ու ատելութեան խօսքէն:

Ատրպէյճանի մասով ԵԽԽՎ կ'արձանագրէ մարդու իրաւունքներու վիճակի հետագայ վատթարացում եւ քաղաքական դրդապատճառներով ձերբակալուածներու թիւի աճ: Բանաձեւը յստակ պահանջ դրած է պաշտօնական Պաքուի առջեւ՝ դադարեցնել քաղաքական հակառակորդներու նկատմամբ կիրառուող պատժիչ հետապնդումները: Վեհաժողովը իշխանութիւնները կը յորդորէ անյապաղ ազատ արձակելու բոլոր անոնք, որոնք կալանաւորուած են քաղաքական դրդապատճառներով, ներառեալ՝ 23 հայ ձերբակալուածները, իրաւապաշտպանները եւ «Abzas Media»-ի գործով անցնող լրագրողներն ու լրատուամիջոցներու աշխատակիցները:

Ընդհանուր տարածաշրջանային առումով ԵԽԽՎ-ն ողջունած է Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ խաղաղութեան պայմանագրի նախատորապրումը: Ըստ բանաձեւին՝ սա ճանապարհ կը հարթէ երկարատեւ հակամարտութեան վերջնական կարգաւորման համար եւ խաղաղութիւն կը բերէ տարածաշրջանին: Վեհաժողովը երկու կողմերուն կոչ կ'ընէ ամբողջութեամբ վաւերացնելու խաղաղութեան պայմանագիրը:

Արցախի Սեջ Մնացած Ազգութեամբ 10 Հայերը Տեղափոխուած Են Հայաստան

Արցախի մէջ մինչ այժմ բնակող 10 հայեր եւ ազգութեամբ ռուս մէկ ՀՀ քաղաքացի տեղափոխուած են Հայաստան: Այս մասին յայտնած է աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարար Արսէն Թորոսեան:

«Ատրպէյճանի Հանրապետութիւնում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակուող 10 հայեր եւ ազգութեամբ ռուս մէկ ՀՀ քաղաքացի դիմել են Ատրպէյճանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետութիւն տեղափոխուելու խնդրանքով: Դիմումների հիման վրայ նշուած անձինք տեղափոխուել են Հայաստանի Հանրապետութիւն», - ֆէյսպուքեան իր էջով գրած է Թորոսեան: Առողջապահութեան նախարար Անահիտ Աւանեսեան յայտնած է, որ տեղափոխուած բոլոր անձերը անցած են բժշկական գննում, անոնցմէ մէկը Գորիսի բժշկական կեդրոն ընդունուած է՝ յաւելեալ հետազօտութեան համար, միւսներուն առողջական վիճակը բաւարար է: «Բժիշկներից կազմուած մեր գումարտակը, անհրաժեշտութեան դէպքում, գործնական բուժօգնութիւն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեւոնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխուող մեր 11 հայրենակիցներին դիմաւորելու: Այս պահին բոլորն անցել են բուժօգնում, նրանցից մէկը ընդունվել է Գորիսի բժշկական կեդրոն՝ յաւելեալ հետազօտութեան: Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բաւարար է», - ֆէյսպուքեան իր էջով գրած է Աւանեսեան:

Հերոսը Տալոսի Գագաթնաժողովին



ՄԵԹՐ ՊԱՐԳԵՒ ԴԱԻԹԵԱՆ

Համաշխարհային Տնտեսական Ժողովը (The World Economic Forum [WEF]) այս տարի եւս տեղի ունեցաւ Զուլիցերիոյ Տալոս գիւղաքաղաքին մէջ 19-23 Յունուար 2026-ին՝ մասնակցութեամբ աշխարհի տարբեր քաղաքական եւ տնտեսական երեւելի անձնաւորութիւններու:

Յունուար 20-ին ժողովի ամպիրոնէն ելոյթ ունեցաւ Գանատայի վարչապետ Մարք Քարնին: Անոր պատմական թուող խորիմաստ ելոյթը, որ կը հրաւիրէր աշխարհի միջակ կարողութիւն ունեցող իշխանութիւնները (middle powers) ի մի գալու եւ միացնելու իրենց ուժերը ընդդէմ հուստիստի իշխանութիւններու դէմ, անհանգստացուց Ամերիկայի նախագահ Տանըլտ Թրամփը, որ յաջորդ օրն իսկ, անամօթաբար եւ ըստ իր ամբարտաւան սովորութեան, իր ելոյթին մէջ ըսաւ, թէ «Գանատան կ'ապրի Ամերիկայի հաշտոյն եւ թէ վարչապետ Քարնի պէտք է այդ գիտնայ, երբ յաջորդ անգամ յայտարարութիւն կատարէ»:

Թէ ի՞նչ ըսաւ վարչապետ Քարնի, որուն բանիմաց ելոյթին վերջաւորութեան ներկաները, անխտիր, յոտնկայս ծափահարեցին:

Ան ըսաւ. «Միջակ ուժերը պէտք է միասին գործեն, որովհետեւ եթէ սեղանի վրայ չգտնուին՝ կը դառնան ուտեստեղէնի ճաշացուցակին վրայ»:

Հարիւր չիսուն տարի առաջ նմանատիպ պատուէրով մը իր ժողովուրդին պատգամեց Նորիմեան Հայրիկը, երբ հայութեան ճակատագիրը ուտեստեղէնի ճաշացուցակին վրայ էր գորաւորներուն առջեւ, ու այն ատեն յանձնարարեց երկաթէ շերտիով ներկայանալ՝ իրաւունք ստանալու համար:

Վարչապետ Քարնի խօսեցաւ համաշխարհային կանոններու (World order) խորտակումին եւ պառակտումին մասին, թէ ինչպէ՞ս ազնիւ պատմութիւն մը վերջ գտաւ եւ վայրագ կամ գազանային իրականութիւն մը սկիզբ առաւ, ուր աշխարհաքաղաքականութիւնը (geopolitics) մեծ ուժերու որեւէ սանձարձակում չի ճանչնար: Քարնի ներկաներուն յայտնեց, որ որոշ երկիրներ, ինչպէս Գանատայի նման միջակ ուժի երկիրներ, անգոր չեն եւ ունին կարելիութիւն եւ ուժ ստեղծելու նոր կարգավիճակ մը, որ կը մարմնաւորէ իրենց արժէքները,

օրինակ տալով՝ յարգանք մարդկային իրաւունքներու հանդէպ, հաստատաքայլ զարգացում, համերաշխութիւն, գերիշխանութիւն եւ երկիրներու տարածքային ամբողջականութիւն:

Քարնի ըսաւ նաեւ, որ ամէն օր մեզի կը չիշեցնեն, թէ կ'ապրինք մեծ ուժերու միջեւ միջուկ պայթարի ժամանակաշրջանի մը մէջ, ուր զօրաւորը կ'ընէ ինչ որ կրնայ ընել եւ տկարն ալ կը տառապի՝ ստիպուած ըլլալով ենթարկուիլ անոր:

Իր խօսքը եզրափակելով Գանատայի վարչապետը ըսաւ, թէ այն երկիրը, որ չի կրնար ինքզինք կերակրել, իր սեփական քարիւղը ապահովել, կամ ինքզինք պաշտպանել՝ շատ քիչ ընտրութիւն ունի. երբ կարգն ու օրէնքը այլեւս չեն պաշտպանը պիտաւոր է ինքզինք պաշտպանելու: Հետեւաբար, ան ըսաւ, թէ միջակ ուժերը, որ շատ բան ունին կորսնցնելիք ամբողջով պատուած աշխարհի մը մէջ, պարտին իսկական գործակցութեամբ աշխարհ մը ստեղծել՝ իրենց շահերը ապահովելու համար: «Մեծաւորներն ու զօրաւորները ունին իրենց սեփական ուժերը, սակայն մենք ալ բան մը ունինք, ըսաւ ան, - կառուցենք մեր ուժերը եւ միասին գործակցինք»:

Վարչապետ Քարնի մեկնեցաւ Տալոսէն հոն չմնալու համար, որպէսզի չլսէր յաջորդ օր նախագահ Տանըլտ Թրամփի վերաւորական խօսքերը:

Սխալած չէր երբեք Գանատայի վարչապետը՝ զօրաւորին դէմ մէկտեղուելու եւ միանալու կոչ ուղղելով աշխարհի միջակ ուժ ներկայացնող երկիրներուն:

Արդարեւ, Տալոսի մէջ մեծ ընկերութիւններու կողմէ տրուած ընդունելութեան ընթացքին նախագահ Թրամփ ներկաներուն ըսած է, որ երբեմն բռնապետ ըլլալը հարկաւոր է եւ իր մասին տարածուող խօսքերուն ակնարկելով ըսած է. «Սովորաբար կ'ըսեն թէ ես քստմնելի բռնապետի տիպ ունեցող անձ մըն եմ, այո՛, ես բռնապետ եմ»: Իսկ ներկաներուն խնդրեցն էտք աւելցուցած է՝ ըսելով. «Երբեմն բռնատէրի մը պէտքը կայ»:

Անցեալին պատկանող գաղութատիրութիւնը իր զգալի թրամփեան նոր ընթացքով մտահոգութիւն կը պատճառէ մարդկութեան: Սպիտակ տան իր ժողովասրահին մէջ պարզած քարտէսը ամերիկեան դրօշով կը ներկէ Գանատան, վենեզուելան, Բու-

Ընդդիմադիրները Կրնան Աղմկել

Շարունակուած էջ 1-էն

Կած բաժինը կը վճարեն պետութեան՝ փոխանակ կառավարութեան անդամներէն սկսած մինչեւ բարձրագոյն ղեկավարներուն որպէս կաշառք: Այդ ապօրէն եկամուտներուն շնորհիւ է որ, նախկին վարչակարգի երեւելի անդամները դարձան տոլարային միլոնատերեր ու կառուցեցին իրենց շքեղ դղեակներ՝ ի վնաս ժողովուրդի բարօրութեան ու կեանքի աւելիլաւայնմանն արագացնելով:

Այս մուտքերուն շնորհիւ է որ, Հայաստանի մէջ տարեսկզբի սկսաւ գործել ընդհանուր առողջապահութեան համակարգը ու իւրաքանչիւր քաղաքացիի առողջութիւնը դարձաւ իրաւունք եւ ոչ թէ առանձնաշնորհում: Հարկերու հաւաքագրման շնորհիւ է, որ արդիական գէնքերով կ'օժտուի Հայոց Բանակը:

Կան նաեւ դրական վիճակագրական այլ տուեալներ եւս: Յեղափոխութենէն յետոյ ստեղծուած են 288 հազար աշխատատեղեր, իսկ միջին աշխատավարձը անցած է հազար տոլարի սահմանը՝ կրկնապատկելով նախա-յեղափոխական տարուան միջին աշխատավարձերը:

Նիկոլ Փաշինեան Տալոսի Մէջ

Շարունակուած էջ 1-էն

ստորագրած են «Խաղաղութեան Խորհուրդի» կանոնադրութիւնը: Տոնալտ Թրամփ իր ելոյթին մէջ շնորհակալութիւն յայտնած է նախաձեռնութեան միանալու եւ հանդիսաւոր արարողութեան մասնակցելու համար:

Հայաստանը 1 միլիոն տոլար պիտի չվճարէ Թրամփի ստեղծած «Խաղաղութեան Խորհուրդին» անդամակցութեան համար: Factor.am-ի հարցումին ի պատասխան, ՀՀ Արտաքին գործերու նախարարութեան մամուլի խօսնակ Անի Բաղալեան ներկայացուցած է Հայաստանի անդամակցութեան կարգը «Խաղաղութեան Խորհուրդին»:

«Խաղաղութեան Խորհուրդի կանոնադրութիւնը նախատեսում է Խորհուրդին անդամակցութիւն՝

Ամփոփելու համար կ'արժէ յիշել մէկ այլ տուեալ եւս: 2010 թուականէն ստիճ, առաջին անգամ ըլլալով երկիր մուտք գործած են աւելի մեծ թիւով՝ 8660 Հայաստանի քաղաքացիներ քան դուրս եկած են:

Հասկնալի է, որ ընդդիմադիր ուժերը իրաւունք ունին քննադատելու իշխող կուսակցութեան վարած ներքին ու արտաքին քաղաքականութիւնը, սակայն իմնուելով միմիայն ճշգրիտ տուեալներու վրայ: Անոնք պարտաւոր են նաեւ ներկայացնելու իրենց ծրագիրները ու զանոնք կեանքի կոչելու միջոցներն ու եղանակները: Այս է, որ կը բացակայի ընդդիմադիր կուսակցութիւններուն մօտ ու անոնք իրենց գրաւը դրած են ժողովուրդի զգացումներուն վրայ խաղալու միջոցաւ ձայներ հաւաքելու յոյսին վրայ, որ սակայն չի կրնար բաւարար ըլլալ իշխանութեան հասնելու համար: Այդ ուժերը կրնան երկար աղմկել ու հրապարակող ողողել ապատեղեկատուութեամբ, սակայն իրենց գլխաւոր հակառակորդը կը մնան թիւերը, որոնք երբեք չեն ստեր:

ԳՐԻԳՈՐ ԽՈՏԱՆԵԱՆ
«ՄԱՍԻՍ»

Ֆինանսական յատկացումների կամաւոր սկզբունքով:

«ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրաւիր ստացած երկիրը կարող է անդամակցել Խորհուրդին՝ առանց յստակ սահմանուած անդամավճարի՝ մինչեւ երեք տարի ժամկետով, ինչը սահմանուած կարգով ենթակայ է վերանայման այդ ժամկետը լրանալուց չեւոյց:

«ՀՀ կառավարութիւնը հաւանութիւն է տուել Խաղաղութեան Խորհուրդին անդամակցութեանն այս հիմունքներով: Ձեր կողմից վկայակոչուող անդամավճարը կամաւոր է եւ վերաբերելի է կազմակերպութեանը՝ դրա կանոնադրութեան ուժի մէջ մասնակցութեան մէկ տարուայ ընթացքում որեւէ երկրի կողմից մշտական անդամակցութեան ցանկութիւն յայտնելու պարագայում», - ըսաւ Անի Բաղալեան:

պան եւ կրիւնաւոր: Ամէն միջազգային օրէնք ու կանոն անտեսող Տանըլտ Թրամփը թքած ունի մարդկային արժէքներով ճանչցուած ու պատմական նշանակութիւն ունեցող հաստատութիւններու վրայ: Ամէն ինչ իր փառասիրութեան գոհը դարձնելու մարմաջով անուններ կը փոխէ՝ իր անունը փակցնելով անոնց վրայ: Միջազգային աւազակութեան (piracy) կողքին՝ անտեսած ունի իր երկրին սահմանադրութիւնը, որ յստակօրէն կը ձեւաւորէ իշխանութեան տրուած իրաւասութիւնները: Գաղթականներու դէմ

անոր արշաւի ջոկատները (Immigration and Customs Enforcement [ICE]) սանձարձակօրէն եւ առանց դատական արտօնութեան կը մտնեն տուններ ու գործատեղիներ՝ սարսափ սփռելով ամէնուրեք: Ու դժբախտաբար շատ են աշխարհի ղեկավարներ, որոնք անողնայար եւ պնակալէզ դիրքերու վրայ գտնուելով՝ հաճոյակատար դարձած են Թրամփի:

Գանատայի վարչապետը, պատիւ իրեն, անողնայար ու պնակալէզ ըլլալու դիրքին մէջ չգտնուեցաւ ու դարձաւ ՀԵՐՈՍԸ Տալոսի գագաթնաժողովին:

Ձեր Ծանուցումները Վստահեցէք
«Մասիս» Շաբաթաթերթին
Massis2@earthlink.net (626) 797-7680

Armenian Prime Minister, President, Parliament Speaker, and Senior Officials Visit Yerablur on Day of Remembrance for Fallen Heroes Heros



YEREVAN — On the occasion of the Day of Remembrance for those who gave their lives in defense of the homeland, Armenian Prime Minister Nikol Pashinyan, President Vahagn Khachaturyan, National Assembly Speaker Alen Simonyan, and other senior officials visited the Yerablur Military Pantheon to pay tribute to the fallen.

It should be recalled that starting this year, January 27 has been designated as the Day of Remembrance for soldiers who sacrificed their lives for the homeland throughout all periods.

In a message marking the occasion, Prime Minister Pashinyan

stated: “Honoring the memory of those who fell for the homeland and bowing before them is our duty. This is why a state day of remembrance has been established. But beyond this day, our responsibility does not diminish; on the contrary, it increases—so that the sacrifices of our martyrs are not in vain.”

He added: “A developed, strong, secure, prosperous, and happy Republic of Armenia is the most meaningful way to immortalize the memory of our martyrs and the most visible monument that gives life to their descendants. Today, we are focused

Continued on page 3

Prime Minister Pashinyan Meets with SDHP Chairman Hampik Sarafian



YEREVAN — Prime Minister Nikol Pashinyan received Hampik Sarafian, Chairman of the Central Executive Board of the Social Democrat Hunchakian Party (SDHP).

The Prime Minister emphasized the importance of the constructive cooperation that has developed be-

tween the Government and the SDHP. Hampik Sarafian reaffirmed the party’s support for the peace agenda and for the policies of the Government of the Republic of Armenia.

During the meeting, issues related to the Government’s domestic and foreign policy were discussed.

Vice President JD Vance to Visit Armenia in February

WASHINGTON, DC — U.S. Vice President JD Vance will visit Armenia and Azerbaijan in February, President Donald Trump announced, months after the U.S.-brokered peace summit held in Washington, D.C.

In a post on Truth Social, Trump thanked Armenian Prime Minister Nikol Pashinyan and Azerbaijani President Ilham Aliyev for “upholding the peace agreement.”

He said Vice President Vance will travel to both countries in February to “build on our peace efforts and advance the Trump Route for International Peace and Prosperity.”

“I want to thank President Aliyev of Azerbaijan and Prime Minister Pashinyan of Armenia for upholding the peace agreement we signed last August. This was a nasty war, one of eight that I have ended, but now we have prosperity and peace. In February, Vice President Vance will travel to both countries to build on our peace efforts and advance the Trump Route



for International Peace and Prosperity. We will strengthen our strategic partnership with Azerbaijan, pursue a beautiful agreement for peaceful nuclear cooperation with Armenia, finalize deals for our great semiconductor makers, and expand the sale of Made in the U.S.A. defense equipment—such as body armor and boats, and more—to Azerbaijan. Thank you!” Trump said.

Anna Avetisyan Appointed Consul General of the Republic of Armenia in Los Angeles

LOS ANGELES — Anna Avetisyan has been appointed Consul General of the Republic of Armenia in Los Angeles, effective 2026.

Ms. Avetisyan was born on July 14, 1980, in Kapan, Republic of Armenia. She holds a law degree from the Moscow New Institute of Law, Faculty of Law (1997–2002), and has completed advanced diplomatic training at the Polish Institute of International Relations’ Diplomatic Academy (2009) and the Diplomatic School of the Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia (2011).

Her professional career spans more than two decades of service in academia and diplomacy. From 2002 to 2004, Ms. Avetisyan served as a lecturer at the Moscow New Institute of Law (Yerevan Branch). She joined the Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia in 2002, holding various positions within the Secretariat and the Legal Department until 2008.

Between 2008 and 2013, she served as Leading Specialist, Chief Specialist, and Attaché in the Human Resources Department of the Ministry. She later worked as Attaché in the Division of International Treaties and Deposit of the Legal Department (2013–2014).

Ms. Avetisyan’s diplomatic postings include service as Attaché/Consul and Third Secretary at the Embassy of the Republic of Armenia to the Czech Republic (2014–2017), followed by roles within the Depart-



ment of Treaties and International Law of the Ministry of Foreign Affairs. From 2018 to 2019, she headed the Division of Bilateral International Treaties. She then served as Second Secretary at the Embassy of the Republic of Armenia to the Federal Republic of Germany from 2019 to 2023.

From 2023 to 2026, Ms. Avetisyan held the position of Head of the Division for Delimitation Issues within the Department of Bordering Countries of the Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia.

Ms. Avetisyan is fluent in English, Russian, and German. Her professional achievements have been recognized with the Ministry of Foreign Affairs Medal of Honor, Second Degree, as well as multiple certificates and awards of appreciation from the Minister of Foreign Affairs of the Republic of Armenia.

Anna Avetisyan is married and has one son.

Prime Minister Nikol Pashinyan Attends Signing of Peace Council Charter in Davos



DAVOS — Armenian Prime Minister Nikol Pashinyan attended the ceremonial signing of the Charter of the Peace Council in Davos within the framework of the World Economic Forum, at the invitation of U.S. President Donald Trump. Armenia participated as a founding member of the newly established body.

President of Armenia Vahagn Khachaturyan and Minister of Foreign Affairs Ararat Mirzoyan were also present at the event.

Heads of delegations from Armenia, the United States, Argentina, Azerbaijan, Bahrain, Belgium, Bulgaria, Egypt, Hungary, Indonesia, Jordan, Kazakhstan, Kosovo, Morocco, Pakistan, Qatar, Paraguay, Saudi Arabia, Turkey, the United Arab Emirates, Uzbekistan, and Israel took part in the ceremony. During the event, representatives of the participating countries signed the Peace Council Charter in the presence of President Trump.

In his remarks, President Trump thanked the participating states for joining the initiative and for their pres-

ence at the signing ceremony.

Meanwhile, Armenia's Ministry of Foreign Affairs clarified that the country will not pay a \$1 billion fee to join the Peace Council. Responding to an inquiry from Factor.am, MFA spokesperson Ani Badalyan explained the terms of Armenia's membership.

According to Badalyan, the Peace Council Charter ?????????????? voluntary financial contributions. Countries invited by U.S. President Trump may join the Council without a fixed membership fee for an initial period of up to three years, after which the terms are subject to review.

"The Government of the Republic of Armenia has approved membership in the Peace Council on this basis," Badalyan stated. "The membership fee referenced is voluntary and would apply only if a country expresses a desire for permanent membership within one year after the Charter enters into force."

She emphasized that Armenia's participation is in line with these provisions and does not involve any mandatory financial obligation.

"Let Everyone Focus on Their Own Internal Affairs": Mirzoyan Responds to Lavrov's Concerns

YEREVAN — Foreign Minister Ararat Mirzoyan warned his Russian counterpart Sergei Lavrov against interfering in Armenia's internal affairs on Wednesday when he dismissed the latter's criticism of criminal proceedings against a pro-Russian Armenian politician.

Vartan Ghukasyan, the opposition mayor of Armenia's second largest city of Gyumri, was arrested in October on corruption charges and indicted under an Armenian legal provision that makes it a crime to call for a violent overthrow of the constitutional order or violation of the country's territorial integrity.

"Arresting people for expressing political views, views that are in no way aimed at undermining Armenia's sovereignty and territorial integrity, views that are aimed at maximizing the opportunities of its foreign relations in the interests of its own development — of course, this has caused serious bewilderment and concern," he told a news conference.

He also said: "We hope that political figures in Armenia who stand for the development and deepening of co-



operation with Russia will not be persecuted."

Mirzoyan rejected the criticism during the Armenian government's question-and-answer session in the parliament.

"This information is not true," he said. "In the case of political statements, criminal prosecution can only occur if they contain threats or calls to undermine the sovereignty, territorial integrity of Armenia or forcibly overthrow its constitutional order."

"Let each of us focus on our own internal affairs," added Mirzoyan.

Stockholm Arbitration Tribunal Rejects All Requests in Karapetyan Family Petition Over Electric Networks of Armenia Case



STOCKHOLM — The Stockholm Arbitration Tribunal has fully rejected all requests submitted by Liormand Holdings Limited, Samvel Karapetyan, Eteri Karapetyan, Sargis Karapetyan, and Karen Karapetyan (hereinafter referred to as the "Claimants") in connection with the Electric Networks of Armenia (ENA) case. The decision was issued on December 24, 2025, the government announced.

In their petition, the Claimants had asked the Arbitration Tribunal, among other things, to confirm Armenia's alleged non-compliance with the Emergency Arbitrator's decision No. EA 2025/121 of July 22, 2025; to restore the license of Electric Networks of Armenia CJSC and the powers of its governing bodies; and to terminate the authority of the appointed interim administrator. The Claimants had also requested a prohibition on the forced sale, transfer, or any other form of disposal of ENA shares or other assets.

The Arbitration Tribunal rejected all of these requests in full, concluding that the interim measures

sought by the Claimants were unfounded.

The Tribunal further ruled that all costs related to the consideration of the petition shall be borne entirely by the Claimants.

According to the government statement, the decision preserves the integrity and comprehensiveness of the arbitration proceedings, ensuring that any subsequent rulings will be based on all relevant evidence and in accordance with the Arbitration Tribunal's assessment of its jurisdiction and the applicable law.

Armenia welcomed the decision, noting that it was issued by the Arbitration Tribunal competent to resolve the dispute on the merits, rather than by an emergency arbitrator.

The Republic of Armenia reaffirmed its commitment to participating in the arbitration proceedings with the highest level of professionalism and full respect for the process, while consistently defending its positions and interests and continuing constructive cooperation with the Claimants and the Arbitration Tribunal, the statement said.

Top 1,000 Taxpayers Paid Over AMD 1.946 Trillion to the State Budget in 2025

YEREVAN — The State Revenue Committee reports that it has published information on taxes and fees paid by the top 1,000 largest taxpayers during the period from January to December 2025 on its official website.

According to the data, the top 1,000 taxpayers paid a total of more than AMD 1 trillion 946 billion 460 million (\$5.2 Billion) to the state budget in January–December 2025. This represents an increase of AMD 173 billion 546 million compared to the same period last year, when the total amounted to more than AMD 1 trillion 772 billion 914 million.

Payments made to the tax authorities totaled more than AMD 1 trillion 580 billion 256 million, which is AMD 141 billion 12 million higher than the corresponding figure for the previous year (AMD 1 trillion 439 billion 244 million).

Payments made to the customs

authorities amounted to more than AMD 366 billion 204 million, exceeding last year's figure by AMD 32 billion 534 million. In the same period last year, customs payments totaled AMD 333 billion 670 million.

Among the top ten taxpayers were Mobile Center Art (with payments of 77.86 billion drams), Grand Tobacco (66.12 billion drams), Zangezur Copper and Molybdenum Combine (52.16 billion drams), Gazprom Armenia (43.24 billion drams), Ardshinbank (40.2 billion drams), Ameriabank (29 billion drams), Digitain (26.59 billion drams), International Masis Tabak (25.94 billion drams), CPS Energy Group (24.81 billion drams), and Soft Construct (23.78 billion drams).

The list of the top 1,000 taxpayers is available on the State Revenue Committee's official website, under the "Information on Taxpayers" section, in the "Informational Lists on Taxpayers" subsection.

**Foreign Intelligence Service:
Military Escalation Nearly Unlikely,
but Baku Has Intensified the “Return of
Western Azerbaijanis” Narrative**



**ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԲԻՆ ԸՆՏԱԽՈՒԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ**

YEREVAN — In its annual report, the Foreign Intelligence Service states that, as a result of the agreements reached in Washington on August 8, 2025, a military escalation between Armenia and Azerbaijan in 2026 has become “nearly unlikely.”

At the same time, the agency—operating under the prime minister’s authority—notes that Azerbaijan’s promotion of the so-called “return of Western Azerbaijanis,” both in rhetoric and in practice, poses risks and negatively affects peace-building efforts.

According to the Service’s findings, following the Washington declaration, Azerbaijan has not only failed to scale back this narrative but has significantly intensified related propaganda. The report warns that this trend creates serious risks to long-term peace. As evidence, the Foreign Intelligence Service cites Azerbaijani media

coverage on the theme of so-called “Western Azerbaijan,” which increased by 36 percent between August and December of last year compared with the beginning of the previous year.

In light of these developments, the Foreign Intelligence Service states that one of its priority tasks will be to continuously assess the true objectives behind Azerbaijan’s state policy of promoting the “return of Western Azerbaijanis.”

“Of particular concern is whether Azerbaijan, by elevating these themes into a new national ideology, intends to transfer the conflict to Armenian territory in a new format, or whether this so-called ‘return of Western Azerbaijanis’ narrative is part of Azerbaijan’s foreign policy bargaining toolkit—specifically as a means to counter the issue of the return of Armenians to Karabakh,” the report concludes.

**Rising Metal Prices and Amulsar Mine
Restart Expected to Exceed Budget
Forecasts: Finance Minister**

YEREVAN — The global rise in gold and copper prices, combined with the planned restart of operations at the Amulsar mine, is expected to have a positive impact on Armenia’s GDP and tax revenues, exceeding projections outlined in the 2026 state budget. This was announced by Armenia’s Minister of Finance, Vahe Hovhannisyanyan.

Responding to a question from CivilNet, the minister noted that when drafting the state budget, the government relied on more conservative price assumptions for precious metals. In particular, copper prices were calculated at around \$10,000 per ton, while current market prices range between \$12,700 and \$13,000. The same applies to gold prices.

“Naturally, the positive movement in gold prices will have an impact compared to what we planned in the budget,” Hovhannisyanyan said.

Addressing the operation of the Amulsar gold mine, the minister stated that the government forecasts the production of four tons of gold in 2026.

Although the initial calculations were made under significantly lower gold price assumptions—around \$4,000 per ounce—current prices approaching \$4,800 per ounce suggest increased tax revenues.

Hovhannisyanyan also commented on volatility in the precious metals market. According to him, the current price surge is driven not by consumer demand but largely by large-scale gold purchases by central banks worldwide.

“If there is no change in the behavior of central banks, a sharp decline in gold prices is unlikely,” the minister added, emphasizing that price fluctuations depend on global geopolitical and economic developments.

The Amulsar mine, one of Armenia’s largest investment projects, had remained inactive for many years due to environmental concerns and public protests. Despite ongoing objections from environmental groups, its restart is viewed as a key factor in boosting Armenia’s economic growth and export potential.

**TUMO Vanadzor - Bringing a Full-Scale
TUMO to Armenia’s Lori Region by 2028**



YEREVAN – TUMO announced today that TUMO Vanadzor is now fully funded, clearing the way for the opening of a new full-scale TUMO in Vanadzor, the capital of Armenia’s Lori Region, by 2028.

For years, teens and families across Lori have been asking when TUMO would come to Vanadzor. With full funding now secured, TUMO can move forward with plans to deliver the complete TUMO experience to the region, reaching 5,500 teens across Lori.

“This has been a long time coming for Lori,” said TUMO CEO Marie Lou Papazian. “We’re excited to bring TUMO’s innovative education model to Vanadzor and expand access to tech and design skills for 5,500 teens across the region. Students will get the full TUMO experience, from self-learning activities to hands-on workshops with visiting experts, and learning labs that turn curiosity into real skills. Vanadzor has long been one of Armenia’s cultural and industrial hubs, and this center builds on that legacy by investing in the

region’s next generation.”

The funding came together through an extraordinary collective effort. A visionary philanthropic family stepped forward with a transformative \$5 million donation, choosing to remain anonymous so the spotlight remains on Armenia’s youth and TUMO’s mission to serve them. Their leadership made this project possible, and we are deeply grateful for their trust in our mission.

TUMO also recognized the generosity of early champions whose contributions launched the effort and carried the project to full funding: Toros Mangassarian; Judith Saryan and Victor Zarougian; and Clara Margossian and the Margossian Family, alongside many other early supporters.

To further anchor the project in Vanadzor, the Government of Armenia has donated a beautiful historic building that will become the future home of TUMO Vanadzor. Long vacant, the site will be restored and reimagined as a vibrant learning hub for the Lori Region.

U.S. Deports Citizens to Armenia

The United States has sent deported citizens to Armenia, Sputnik Armenia reported.

According to the outlet, a Boeing 767-300 aircraft arriving from the U.S. landed in Yerevan in recent days, carrying individuals who had been deported. Armenia’s Ministry of Internal Affairs confirmed the information but did not disclose the number of deportees.

“Individuals who were forcibly returned have been transported to Armenia. At this stage, efforts are underway to clarify their legal status and complete the necessary documentation,” the ministry said, without providing further details.



Preliminary information indicates that the aircraft departed from the United States, made an intermediate stop in Bucharest, then arrived in Yerevan before continuing on to Uzbekistan, where it reportedly transported more than 40 deported individuals as well.

Armenian Prime Minister

Continued from page 1

precisely on this task: ensuring the continuity of the Republic of Armenia; strengthening our statehood and its institutions; making the state a working instrument for the security and well-being of our citizens; rein-

forcing our country’s independence, sovereignty, territorial integrity, and the inviolability of its borders; and the continuous development of the national army. These are the steps that will allow us to look to the sky—toward our heavenly army—and receive a smile in return.”

Zabel in Exile: Meet the Artists, Reading and Reception at NAASR



BELMONT — The National Association for Armenian Studies and Research (NAASR) will host an in-person only Meet the Artists program and reception featuring Director Megan Sandberg-Zakian, Judith Saryan, and Members of the Cast of the play *Zabel in Exile*, on Wednesday, February 4, 2026, at 6:00 p.m. at the NAASR Vartan Gregorian Building, 395 Concord Ave., Belmont, MA.

Following the reading and discussion there will be a reception to which all attendees are cordially invited.

Running February 19 through March 8 at the Boston Playwrights' Theatre, R. N. Sandberg's *Zabel in Exile* tells the story of Armenian feminist writer and activist Zabel Yessayan.

As personal and political histories collide, Zabel confronts not only the ghosts of her past, but what it means to resist—and to remember—when the very worst of human history repeats itself.

The play is sponsored by Victor Zarougian and Judith Saryan, one of the editors of the English translations of Yessayan's work and a member of NAASR's Board of Directors and former Chairperson. Saryan initially commissioned the work in 2017, and selected playwright R.N. Sandberg's—who is the director Megan Sandberg-Zakian's father—script from the many approaches to Zabel's story. The play has been developed at Merrimack Repertory Theatre and The Armenian Museum in Watertown.

Arshile Gorky Returns to Watertown: A Homecoming and a Groundbreaking Exhibition



WATERTOWN, MA – The Armenian Museum of America is proud to present *Arshile Gorky: Redrawing Community and Connections*, a landmark exhibition that opened on December 11, 2025. This is the first exhibition of Gorky's work in an Armenian museum, capping a series of programs initiated by the "100 Years of Arshile Gorky" Committee in Watertown.

As Murray Whyte of *The Boston Globe* writes:

"Arshile Gorky arrived in the United States in 1920 as a teenager, having survived the Armenian genocide in 1915 and then a dark period when his mother died of starvation. Arriving in Watertown, the young Gorky found his way to Boston's New England School of Art in 1923, where

his professional arc as a foundational member of Abstract Expressionism, the very first bona fide international art movement made in America, would begin."

Curated by Kim S. Theriault, author of *Rethinking Arshile Gorky*, and sponsored by the JHM Charitable Foundation, the exhibition features 26 works from lenders across the country, including the Whitney Museum of American Art, the Housatonic Museum of Art, Yale University Art Gallery, and the Eastern Diocese of the Armenian Church of America.

Arshile Gorky (c. 1904–1948) played a pivotal role in shaping modern art in America. A self-taught painter, his work helped usher in Abstract Expressionism, the first internationally recognized American art move-

"Trabzon Armenian Women's Experiences During the Genocide" – A Lecture by Dr. Anna Aleksanyan

FRESNO — Dr. Anna Aleksanyan will speak on "Trabzon Armenian Women's Experiences During the Genocide" at 7:00PM on Friday, February 6, 2026, in the University Business Center (5245 N. Backer Ave.), Alice Peters Auditorium, on the Fresno State campus. The lecture is free and open to the public.

The lecture is part I of a three-part series of public lectures that Dr. Aleksanyan will deliver in the Spring semester with the theme of "Women and the Armenian Genocide."

Dr. Anna Aleksanyan is the newly appointed Henry S. Khanzadian Kazan Visiting Professor in Armenian Studies for the Spring 2026 semester. The Kazan Visiting Professorship was established in 2000 and Dr. Aleksanyan is the 22nd Kazan Visiting Professor.

Like all the Armenians of the Ottoman Empire, Trabzon Armenians received an official order of deportation in June 1915. However, the Vali [governor] of Trabzon, Djemal Azmi, made an "exemption" for Armenian women in the later stages of pregnancy and for children "when the parents so desired." Approximately three thousand children (girls up to 15 years old and boys up to 10) and several dozen women remained in the city. Those Armenians were placed in special institutions, subjected to neglect, starvation, murder, and institutionalized rape. Sexual violence was a tool to foster submission and terror, humiliation, self-hate, and stigmatization. After four years, all male children disappeared, and the girls who mainly survived did so in Turkish households, to which they were given as gifts or sold to serve as servants or sex slaves. In 1919, the Turkish Courts-Martial brought the perpetrators of the Trabzon Armenian Genocide to trial in Constantinople. The charges against them included organizing and implementing the massive annihilation of the Trabzon Armenians, the plunder of their property, the rape and murder of Armenian women and children, and the drowning of around 50 pregnant women in the Black Sea. There were



twenty sessions of the Trabzon trial, held between 26 March and 20 May 1919, during which witnesses and victims testified. This lecture will discuss the anatomy of the Trabzon Armenian genocide and how sexual violence was one of the main components of it.

Dr. Anna Aleksanyan earned her Ph.D. from the Strassler Center for Holocaust and Genocide Studies at Clark University. Her research focuses on the gendered aspects of the Armenian Genocide, particularly the experiences of female victims from 1914 to 1918. Before her doctoral studies, she spent seven years as a senior research fellow and head of the Source Studies Department at the Armenian Genocide Museum-Institute. Aleksanyan holds a B.A. and M.A. in History from Yerevan State University. From July 2023 to January 2026, she served as a Postdoctoral Fellow with the Armenian Genocide Research Program at the Promise Armenian Institute at UCLA.

Free parking is available in Fresno State Lot P6 or P5, near the University Business Center. Parking permits are not required for Friday night lectures.

The presentation will also be live-streamed on YouTube at: <https://bit.ly/armenianstudiesyoutube>.

For information about upcoming Armenian Studies Program presentations, please follow us on our Facebook page, @ArmenianStudiesFresnoState or at the Program website, <https://fresnostate.edu/armenianstudies>.

ment and a lasting influence on artists worldwide. This exhibition focuses on Gorky's relationships and sense of community, from his humble beginnings in Watertown as Vostanik Manoug Adoian to his later life as a celebrated artist.

Art was his way to connect, to rebuild after loss, and to create belonging in the wake of exile and the unacknowledged trauma of the Armenian Genocide. Through works shared by family, fellow artists, and members of the Armenian Diaspora, the exhibition reveals how connection shaped Gorky's art and identity. His paintings, rooted in memory and renewal, show how he redrew what it meant to be an artist in America—by creating not only compositions, but community.

"As the first Armenian museum to host an exhibition of Arshile Gorky's work, we are honored to share this

remarkable collection with our members and visitors to the Museum," commented Michele M. Kolligian, President of the Armenian Museum of America in Watertown, MA.

"Gorky's life and art reflect resilience, creativity, and the enduring power of community. This exhibition celebrates his extraordinary contributions to modern art and offers us an intimate look at the relationships and experiences that shaped him and his art.

"The entire Museum organization is filled with deep pride and excitement in being given the opportunity to present these rarely seen works and to invite visitors to engage with Gorky's story in a meaningful way. We also extend our profound gratitude to the JHM Foundation for their sponsorship of this very special exhibition, and for their continued support of our mission."

Քաղաքական Անորոշութեան Եւ Ռազմական Վտանգներու Միջեւ՝ Սուրիոյ Մոռցուած Հայ Համայնքը



ԴՈՎՏ. ԳՐԱԶ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ

Այսօր Սուրիա կը մնայ բաժնուած քաղաքական տարածք մը, որ կը բնորոշուի ոչ միայն աւերիչ քաղաքացիական պատերազմի ժառանգութեամբ, այլ նաեւ երկրի կեդրոնական իշխանութեան եւ հիւսիսային ու հիւսիս-արեւելեան շրջաններուն մէջ գործող քրտական ուժերու միջեւ չլուծուած լարուածութիւններով: Պարբերաբար ծագող բախումները, փոխուող դաշինքները եւ վիճարկուած կառավարման համակարգերը կը շարունակեն անկայունութիւն եւ անորոշութիւն ստեղծել, յատկապէս փոքրամասնութիւններու համար, որոնք կը գտնուին տարբեր ուժային կեդրոններու միջեւ: Այս խոցելի պայմաններուն մէջ, քրիստոնէայ փոքրամասնութիւնները՝ ներառեալ հայերը, ստիպուած են իրենց գոյատեւումն ու անվտանգութիւնը ապահովել առանց հաւասար քաղաքացիութեան իրական երաշխիքներու:

Պատմականօրէն Սուրիոյ հայերը կազմած են երկրի հասարակական եւ մշակութային հիւսուածքի անբաժան մասը: Հալիստի տասնամեակներ շարունակ եղած է սփիւռքահայ կեանքի ամենէն կենսունակ կեդրոններէն մէկը՝ իր դպրոցներով, եկեղեցիներով, մամուլով եւ մշակութային հաստատութիւններով: Այս համայնքային հզոր ներկայութիւնը, սակայն, 2011-էն ի վեր կտրուկ կերպով նահանջեց՝ զանգուածային տեղահանութիւններու, տնտեսական փլուզման եւ անվտանգային անկայունութեան հետեւանքով:

Այսօր Սուրիոյ հայ համայնքը թիւով փոքրացած է, հաստատութիւնները թուլցած են, իսկ ապագան խորապէս անորոշ է: Այն, ինչ որ երկար տարիներ ինքնաբաւ համայնք մը էր, վերածուած է խոցելի մնացորդի մը, որ կը գոյատեւէ հիմնականօրէն քրիստոնէական եկեղեցիներու եւ սփիւռքեան աջակցութեան շնորհիւ: Այս իրադրութիւնը Սուրիոյ մէջ հայ ներկայութեան պատմական ընթացքին մէջ խոր եւ վտանգաւոր խզում մը յառաջացուցած է:

Հայկական երեք կրօնական յարանուանութիւնները այս պայմաններուն մէջ կը շարունակեն խաղալ աւելի լայն դեր, քան գուտ հոգեւոր առաջնորդութիւնը: Անոնք կը գործեն որպէս համայնքային կառավարման առանցք, մարդասիրական աջակցութեան կազմակեր-

պիչներ եւ պետութեան հետ միջնորդներ: Պատերազմի տարիներուն եկեղեցիները վերածուեցան նաեւ ապաստանի եւ պաշտպանութեան վայրերու՝ շարունակելով Արեւելեան քրիստոնէութեան մէջ արմատացած պատմական աւանդույթ մը:

Հայերու եւ Սուրիոյ այլ կրօնական համայնքներուն յարաբերութիւնները ընդհանուր առմամբ խաղաղ եղած են, սակայն միշտ ալ հիմնուած գործնական համակեցութեան, այլ ոչ թէ իրական հաւասարութեան վրայ: Պատերազմը ի յայտ բերաւ այս համակեցութեան փխրուն բնույթը եւ փոքրամասնութիւններու խոցելիութիւնը՝ պետական իշխանութեան կազմաքանդման պայմաններուն մէջ:

Սուրիոյ մէջ հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութիւնը կը մնայ խորապէս արմատացած, սակայն նաեւ լրջօրէն վտանգուած: Տէր Զօրի նման վայրեր կը լիչեցնեն, որ այս ներկայութիւնը միայն մշակութային չէ, այլ նաեւ պատմական լիչողութեան եւ հաւաքական տառապանքի մաս է:

Այսօր հարցը այլեւս միայն վերակառուցում չէ, այլ գոյատեւման քաղաքական եւ իրաւական պայմաններու ապահովումը: Առանց հաւասար քաղաքացիութեան, կայուն անվտանգութեան եւ իրական իրաւունքներու, Սուրիոյ հայ համայնքին ապագան մռայլ կը մնայ: Նոյն ճակատագիրը կը սպառնայ նաեւ քրիստոնէայ այլ համայնքներու՝ անկախ այն բանէն, թէ որ ուժը կը վերահսկէ տուեալ տարածքը:

Յաւօք, աշխարհաքաղաքական արագ զարգացումներուն, ինչպէս նաեւ Հայաստանի եւ տարածաշրջանի մէջ ընթացող լուրջ ու շարունակական ճգնաժամային պայմաններուն տակ, Սուրիոյ հայ համայնքի վիճակը կարծէք այլեւս առաջնահերթութիւն չէ սփիւռքի մեծ մասին համար: Միջազգային ուշադրութեան եւ սփիւռքեան ներուժի սահմանափակման այս մթնոլորտին մէջ, Սուրիոյ հայերը կը մնան լուսանցքի վրայ՝ իրենց գոյութեանական ինդիւիդուիտիւնը եւ անորոշ ապագայով:

Ստորեւ՝ թարգմանաբար կու տանք Հրաչ Զիլինկիւրեանի 2023-ին գիրքի մը մէջ հրատարակուած «Armenian Communities in the Middle East: Losing the Past in the Future» ամփոփ եզրակացութեան բաժինը:

Արդեօ՞ք Միջին Արեւելքի քրիստոնէաներու եւ յատկապէս հայկական համայնքներու ապագան վտանգուած է

Հրաչ Զիլինկիւրեան

Առաջին համաշխարհային պատերազմէն եւ Օսմանեան կայսրութեան մէջ գործադրուած ցեղասպանութենէն ետք, վերապրած հայերը յաջողեցան վերակառուցելու համայնքներ: Անոնք նաեւ շինեցին եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային ենթակառուցներ եւ հաստատութիւններ՝ հիմնականօրէն Սուրիոյ, Լիբանանի, Եգիպտոսի, Իրաքի եւ Միջին Արեւելքի այլ փոքր համայնքներուն մէջ: Այս բոլորը կարելի դարձան շնորհիւ երոպական հոգատարութեան տակ անցած արաբական պետութիւններու շնորհած կրօնական եւ քաղաքացիական որոշակի իրաւունքներուն, որոնք նման էին Օսմանեան կայսրութեան միլիթի համակարգին: Վերակառուցումը կարելի եղաւ նաեւ շնորհիւ [ցեղասպանութենէն] վերապրածներու եւ յաջողող սերունդներու վճռականութեան՝ վերականգնելու հայկական համայնքային կորսուած կեանքը գիրքէն ընդունող երկիրներուն մէջ: Աւելի քան մէկ դար հայերը միլիտառոր տոլարներ, աշխատանք եւ հաւաքական ճիգ ներդրած են Միջին Արեւելքի մէջ իրենց մշակույթը, լեզուն եւ աւանդոյթները հաստատելու եւ կենսականացնելու համար:

1970-ականներէն սկսեալ, տարբեր ալիքներով, Միջին Արեւելքի հայերը սկսան մասնաւորաբար գաղթել դէպի Հիւսիսային Ամերիկա, Եւրոպա եւ Աւստրալիա՝ հիմնականօրէն Լիբանանի քաղաքացիական պատերազմին, Իրանի իսլամական յեղափոխութեան, Իրաքի պատերազմներուն եւ շարունակուող

տնտեսական դժուարութիւններուն պատճառով: Եթէ արտագաղթի հակումը շարունակուի, այդ մէկը կրնայ նշանակել տարածաշրջանի քրիստոնէական հնագոյն համայնքներէն մէկուն ընկերամշակութային մահը:

Աւելի քիչ տեսանելի են պետութեան, ընկերութեան եւ կրօնական հաստատութեան դերերը Միջին Արեւելքի մէջ հայկական եւ ընդհանրապէս քրիստոնէայ համայնքներու երկարատեւ կենսունակ ներկայութեան մէջ: Միջին Արեւելքի մէջ, քրիստոնէայ փոքրամասնութեան անդամ ըլլալը՝ «ուրիշ» կամ «այլ» ըլլալու բեռը ծանր է: «Այլակիանացումը» ('othering') կը յայտնուի տարբեր մակարդակներու վրայ:

ա) կայ իմ բնորոշումով «փափուկ այլակիանացումը» պետութեան կողմէ՝ օրէնքներու, արգելքներու եւ բազմաթիւ պարագաներու ոչ-իսլամներու նկատմամբ խտրականութեան ճամբով:

բ) Միջին Արեւելքի իսլամ մեծամասնութիւն ունեցող երկիրներու մէջ աւելի մեծ հասարակութեան կողմէ միտումնաւոր կամ ակամայ դրուած ընկերային սահմանափակումներով: Եւ

գ) ընկերութեան իսլամիսթ հատուածներուն կողմէ դիտուած «կարծր այլակիանացումը», որ ոչ-իսլամները կը ներկայացնէ իբրեւ «անհաւատներ» (infidel), հետեւաբար, ըստ սահմանումին, երկրորդ կարգի քաղաքացիներ:

Յիսուն տարի առաջ պատմաբան Ռիչըրտ Յովհաննիսեան նկատած է, որ հայերը եւ ոչ-իսլամ այլ համայնքները Միջին Արեւելքի մէջ «դէմ յանդիման կը գտնուին անբարենպաստ այնպիսի գործոն-

Շար.ը էջ 15

ARMENIAN COUNCIL OF AMERICA
INVITES YOU
First Annual Gala
VERANDA RESTAURANT
SATURDAY, MARCH 14, 2026
141 Artsakh Ave.
Glendale, CA 91205
Half Past Seven in the Evening
TO PURCHASE TICKETS
CALL: (818) 308-5707
WWW.ARMEIANCOUNCIL.ORG/ACA

Հայկազեան Համալսարանի 70-ամեայ Համասփիւռքեան Դերն ու Ժառանգութիւնը՝ Յատուկ Դասախօսութիւն Կլէմտէյի Մէջ



Հայկազեան Համալսարանի Հայկական Սփիւռքի Ուսումնասիրութեան Կեդրոնը, գործակցաբար Գալիֆորնիոյ Պետական Համալսարանի Նորթրիճի (CSUN) Հայագիտական Ծրագրին հետ, կազմակերպեց յատուկ հանրային դասախօսութիւն մը՝ նուիրուած Հայկազեան Համալսարանի հիմնադրութեան 70-ամեակին: Միջոցառումը տեղի ունեցաւ Երեքշաբթի, Յունուար 20, 2026-ին, Երեկոցեան ժամը 6:00-ին, Կլէմտէյի Հանրային Գրադարանին մէջ, գլխաւոր դասախօսութեամբ Հայկազեան Համալսարանի նախագահ Վերապատ-

Անուն մը, որ կը խօսի - Հայկազեանը կը կրէ նուիրեալ դաստիարակի, հովիւի, աստուածաբանի եւ նահատակի մը անունը: Ան մեծ նուիրատուի մը կամ հիմնադիր նախագահի մը անունը չէ, այլ գոհողութեան: Անոր կեանքը կը խօսի քաջութեան, հաւատքի եւ կրթութեան հանդէպ անսասան նուիրումի մասին: Յետ Հայկական Յեղասպանութեան նահատակութեան՝ 1921-ին The New York Times-ը գինք նկարագրեց որպէս «Միջին Արեւելքի ամենայայտնի մանկավարժը»: Անոր ժառանգութիւնը կը շարունակուի՝ ոչ միայն որպէս չիշատակ, այլ որպէս առաքելութիւն:

Կոչումով ծնած համալսարան - Հայկազեան Համալսարանը գոյութիւն ունի, որովհետեւ կրթութիւնը կեդրոնական տեղ կը գրաւէ Հայ Աւետարանական ինքնութեան մէջ: Անոր կոչումն է կերտել ամբողջ մարդը՝ միտքով, հոգիով, նկարագրով եւ ծառայութեամբ՝ Աստուծոյ պատկերին համաձայն: Այս համալսարանը չէ հիմնուած ժառանգուած հողերու վրայ, այլ տեսիլքով, հաւատքով եւ հաւաքական ջանքերով: Սկիզբէն իսկ, Հայկազեանը եղած է կրթութեան ուժին հանդէպ վստահութեան կենդանի վկայութիւն:

Սփիւռքի պարգեւը - 1940-ական թուականներուն համեստ ուսուցչանոցային ծրագիրներէն սկսեալ, տեսիլքը ընդլայնուեցաւ եւ գնահատուեցաւ ամերիկահայ շրջանակներուն մէջ՝ հասնելով Ամերիկայի Հայ Աւետարանական Ընկերակցութեան եւ Հաճընցի երկու մեծ նուիրատուներու՝ Փիլիպոսեան եւ Մեհակեան ընտանիքներուն: Իտէլական պայմաններու մէջ անոնք կը նախընտրէին աջակցիլ Կիլիկիոյ մէջ հայկական քրիստոնէական կրթութեան, սակայն տեսնելով Լիբանանի հնարաւորութիւններն ու կարիքները՝ ամբողջ սրտով իրենց բաժինը բերին: Այսպէս հաստատութիւնը վերածուեցաւ Հայկազեան Գոլէճի: Հայկազեանը աճեցաւ համասփիւռքեան գործակցութեամբ եւ առատաձեռնութեամբ: Լիբանանէն, Միջին Արեւելքէն եւ Ամերիկաներէն հայկական համայնքները մէկ տեսիլք ունէին՝ դաստիարակել ապագայի առաջնորդները: Այսօր Հայկազեանը տուն է բազմաթիւ երկիրներէ եկող ուսանողներու համար եւ կամուրջ մը Սփիւռքի ու Հայաստանի Հանրապետութեան միջեւ:

Կրթութիւնը՝ առանց սահմանների - Սկիզբէն իսկ Հայկազեանը որդեգրեց կրթութեան միջազգայ-

նացումը, քննադատական մտածողութիւնը եւ երկխօսութիւնը: Իր ամերիկեան ոճի ուսումնական ծրագիրը կը համապատասխանէ համաշխարհային չափանիշներուն՝ շրջանաւարտներուն հնարաւորութիւն տալով վստահ քայլերով շարունակելու իրենց ուսումը եւ մասնագիտական ուղին ամբողջ աշխարհին մէջ: Ուժեղ միջազգային գործակցութիւններն ու շարունակական կրթութեան ծրագիրները կը հաստատեն Հայկազեանի տեղը համաշխարհային ակադեմիական ընտանիքին մէջ:



Հանդիպման վայր մը - Իսկական կրթութիւնը կը պահանջէ հանդիպում՝ նոր գաղափարներու, մշակութիւններու, գիտակարգերու եւ մարդոց հետ: Հայկազեանի մէջ բացուած ինքնութիւնը չի տկարացներ, այլ կը զօրացնէ: Հայ պատմութիւնը, հաւատքն ու արժէքները կը փոխանցուին յարգանքով եւ ամբողջականութեամբ՝ բաց դռներով բոլոր ծագումներէ եկող ուսանողներուն: Ծատ մը ոչ հայեր հոս առաջին անգամ կը ծանօթանան հայկական պատմութեան եւ կը դառնան անոր բարեկամներն ու վկանները:

Հայկական պարծանք մը - Հայկազեանը խոր պարծանքի աղբիւր է՝ ոչ միայն որովհետեւ կը կրթէ հայ երիտասարդութիւնը, այլ որովհետեւ ուրիշներ ալ գինք կը փնտռեն: Անոր շրջանաւարտները կը ծառայեն որպէս մանկավարժներ, դիւանագէտներ, առաջնորդներ եւ մասնագէտներ ամբողջ աշխարհին մէջ: Պետական հաստատութիւններու եւ միջազգային կազմակերպութիւններու, ինչպէս UNICEF-ի, կողմէ ճանչցուած, եւ իր արեւմտահայերէն հայագիտական հրատարակութիւններով հարստացած, Հայկազեանը կը ներկայանայ որպէս վստահելի ձայն մը հայկական գիտութեան մէջ:

Խաղաղութեան տարածք մը անհանգիստ շրջանի մէջ - Բաժանումներով յաճախ նշանաւորուած շրջանի մը մէջ, Հայկազեանը ընտրած է խաղաղութիւնը: Ան կը քաջալերէ մտածուած ներգրաւուածութիւն արդարութեան, բարոյականութեան, պատմութեան, գիտութեան եւ հաւատքի ոլորտներուն մէջ, սակայն կը մերժէ կոյր քաղաքական հպատակութիւնը: Այս դիրքորոշումը համալսարանը պահպանած է որպէս երկխօսութեան, արժանապատուութեան եւ փոխադարձ յարգանքի վայր:

Ծառայութեամբ առաջնորդող ուսանողներ - Հայկազեանի ուսանողները անցողական լսողներ չեն, այլ գործօն ծառայողներ: Ուսանողական ակումբներու եւ նախաձեռնութիւններու միջոցով

անոնք կը պատասխանեն իրական մարդկային կարիքներու: Օրինակ՝ 2023-ի Թուրքիոյ եւ Սուրիոյ երկրաշարժէն ետք, ուսանողները անմիջապէս կազմակերպեցին մարդասիրական օգնութիւն՝ ապացուցելով, որ Հայկազեանի կրթութիւնը կը կերտէ գիտասիրտ առաջնորդներ, ոչ միայն յաջող մասնագէտներ:

Ամեն ուսանողի կողքին - 70 տարիներ շարունակ Հայկազեանը քալած է իր ուսանողներուն հետ՝ առատաձեռն նիւթական օժանդակութեամբ: Միլիոնաւոր տոլարներ յատկացուած են յատկապէս հայ եւ սուրիահայ ուսանողներուն, որպէսզի տաղանդն ու կոչումը չկորսուին դժուարութեան պատճառով: Առաջնորդական ֆոնտերը հնարաւորութիւն տուած են փայլուն շրջանաւարտներու շարունակելու իրենց ուսումը աշխարհի տարբեր երկիրներու մէջ:

Ծառայութիւնը՝ որպէս կեանքի ձեւ - Հայկազեանի մէջ ծառայութիւնը պատահական ծրագիր մը չէ, այլ ամէնօրեայ կեցուածք: Համալսարանը բաց կը պահէ իր դռները համայնքային կազմակերպութիւններու, մարդասիրական նախաձեռնութիւններու եւ կրթական ծրագիրներու առջեւ: Ան կանգուն մնաց Պէյրութի նաւահանգիստի պայթումին ընթացքին, պատերազմի օրերուն եւ գաղթականութեան ժամանակ՝ օգնութեան ձեռք երկարելով նոյնիսկ երբ ինք իսկ վիրաւորուած էր:



Տեսական գիտելիք - Հետազոտական կեդրոններու, գիտաժողովներու, հրատարակութիւններու, թուային գրադարաններու եւ իր համալսարանական հրատարակչութեան միջոցով, Հայկազեանը կը նպաստէ տեսական գիտելիքի ստեղծման՝ հայագիտութեան եւ անկէ անդին: Ան կը ներդնէ միտք, չիշողութիւն եւ գիտութիւն գալիք սերունդներուն համար:

Անդրաբնօն Անրկայնութիւն մը - 1955-էն ի վեր Հայկազեանը դիմագրաւած է պատերազմ, անկայունութիւն եւ անորոշութիւն: Այնուամենայնիւ, ան կը մնայ յարգուած Լիբանանի բոլոր համայնքներուն կողմէ, որովհետեւ կը մարմնաւորէ հանդուրժողականութիւն, յոյս եւ ընդհանուր մարդկայնութիւն: Հայկազեանը գոյութիւն ունի, որովհետեւ ան անհրաժեշտ է՝ ոչ միայն հայերուն, այլ ամբողջ հասարակութեան: Վերջապէս, կրթութիւնը յոյսի գործ մըն է:

Եւ ինչպէս Արմենակ Հայկազեանը չի շեցուցած է. «Անհնար է մարդը դաստիարակել առանց սիրոյ»:

Լուիզա Ճանպազեան, AMAA Public Relations/Communications Coordinator



ուելի Դոկտ. Փօլ Հայտնութեանի: Ծրագիրը համախմբեց շրջանաւարտներ, գիտաշխատողներ, համայնքային ղեկավարներ եւ Հայկազեան Համալսարանի բարեկամներ Լոս Անձելէսի շրջաններէն: Երեկոն բացուեցաւ ողջոյնի խօսքով Դոկտ. Վահրամ Շեմմասեանի կողմէ՝ CSUN-ի Հայագիտական Ծրագրի Տնօրէնը եւ Հայկազեան Համալսարանի Խնամակալութեան Խորհուրդի անդամ: Ապա Դոկտ. Յասմիկ Պարան, Հայկազեան Համալսարանի Խնամակալութեան Խորհուրդի Ատենապետը, ներկայացուց գլխաւոր բանախօսը: Վերապատուելի Դոկտ. Հայտնութեան ներկայացուց ջերմ, խորաթափանց եւ ազդեցիկ դասախօսութիւն մը՝ «Հայկազեան Համալսարանի 70 Տարիները. Իր Համասփիւռքեան Դերն ու Պատկառելի Տեղը Պէյրութի Մէջ» խորագրով: Ան շեշտեց համալսարանի տեւական ներդրումները բարձրագոյն կրթութեան, համայնքային առաջնորդութեան եւ համաշխարհային հայ սփիւռքի կեանքին մէջ: Ստորեւ կը ներկայացնենք դասախօսութեան բովանդակային ամփոփումը:

Կարգաթողութեան եւ Կարգալուծութեան Կտանգաւոր Միտումը Յայ Եկեղեցուց Ներս

ՀԱՅՐ ԵՂԻԱ ԽԱՅԱԿՅԱՆ

2026 թ. Յունուարի 23-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնից տարածուեց հերթական, բայց ոչ վերջին գոյժը՝ այս անգամ ազգաբարեկամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններէից հայր Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանի կարգալուծութիւնը՝ «սեփական դիմումի համաձայն»:

Ես մեծ ափսոսանք եւ ցաւ ապրեցի, քանի որ անձնապէս ճանաչում եմ հայր սուրբին՝ որպէս Հայ առաքելական սուրբ եկեղեցու նուիրեալ, խորագիտակ, զարգացած, առաջադէմ, բայց եւ հաստատակամ ու սկզբունքային եկեղեցականի:

Շատ մտահոգիչ է ինչպէս այս, այնպէս էլ նախորդ եւ վատահարթ գալիք բոլոր կարգալուծութիւններէի դէպքերը, որոնք չսպիտակող վէրքեր են՝ ներսից արիւնաքամ անելով մեր սուրբ եկեղեցին:

Շատերի համար, որքան էլ անսպասելի, գուցէ սովորական դարձած մի «հերթական» կարգալուծութեան դէպք էր, որը գուժեց Մայր աթոռը՝ փոթորկելով հանրային դաշտը եւ շատ հայրորդիներէի հոգիները: Սակայն իրականում այս ամէնն ունի խորքային ծալքեր, որոնք կարօտ են՝ ենթարկելու համակողմանի քննութեան եւ տալու եկեղեցաբանական յստակ գնահատականներ:

Նախ սկսենք նրանից, որ, ինչպէս նշուած է հաղորդագրութեան մէջ, հայր Շահէն ինքնակամ հրաժարուել է իր հոգեւոր ծառայութիւնից եւ կարգից: Նման դէպքերում կաթողիկոսը ոչ թէ պէտք է իր հերթին կարգալուծուի հոգեւորականին, այլ յայտարարի, որ վերջինս կարգաթող է եղել եւ այլեւս եկեղեցական կարգի մէջ չէ:

Նախկինում այսպէս են վարուել ինչպէս Վազգէն Ա. եւ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսները, այնպէս էլ Երուսաղէմի եւ Թուրքիայի Հայոց պատրիարքները:

Մինչդեռ ներկայիս Գարեգին Բ. Կաթողիկոսը, իր գահակալութեան վաղ տարիներէից, համաձայնութեան է եկել Արամ Ա. Կաթողիկոսի հետ, որպէսզի կարգաթող եղած եկեղեցականներին երկուստեք իրենց հերթին կարգալուծուին՝ այդպէս չցուցադրելով իրենց իշխանութիւնը:

Կարգաթող եկեղեցականին «հայրապետական տնօրինութեամբ» կարգալուծուի հոգեւորական սխալ է, քանի որ կարգաթողութեամբ ի յայտ է գալիս տուեալ եկեղեցականի ազատ կամքի դրսեւորումը՝ հրաժարուելու իր կոչումից, կարգից եւ ծառայութիւնից:

Մինչդեռ կարգալուծութիւնը եկեղեցական իրաւունքի տեսանկիւնից պատժիչ տնօրինում է, որով եկեղեցական բարձրագոյն իշխանութիւնը տուեալ եկեղեցականին զրկում է հոգեւոր ծառայութեան, քահանայագործութեան եւ եկեղեցական հանգամանքի իրաւունքից, ինչը պէտք է յստակօրէն հիմնաւորուած լինի եկեղեցական կանոններով:

Երկրորդ, պէտք է հետազօտել այն բոլոր դէպքերը, երբ եկեղեցականը, այն էլ արդէն որոշակի դիրք, բարձրագոյն ուսում եւ առաջ-

խաղացում ունեցող, յանկարծ մի առաւօտ արթնանում է եւ որոշում դիմում գրել Կաթողիկոսին ու կարգաթող լինել՝ ամենատարբեր պատճառաբանութիւններով: Այդպէս էլ լինում:

Նման դէպքերում երկու տարբերակ պէտք է մտածել.

Կա՛մ տուեալ կարգաթող եկեղեցականն ի սկզբանէ, նախքան իր սարկաւակական եւ քահանայական ձեռնադրութիւնները, ամենեւին չի ունեցել եկեղեցականի կոչում, ինչը նշանակում է, որ իրեն ձեռնադրող եպիսկոպոսները, ձեռնադրութեան առաջադրող քննիչ յանձնախումբը, իրեն երաշխաւորող խորտակիչներ, խոստովանահայրը եւ այլ ամէնը օրհնած կաթողիկոսը բոլորով սխալուել են՝ ձեռնադրելով եկեղեցականի կոչում չունեցող անձին:

Կա՛մ էլ կարգաթող եկեղեցականը, բացի ձեռնադրութեան հաստատութեան եւ ամբողջական գիտակցութեան պակասից, իր հոգեւոր ծառայութեան ընթացքում հանդիպում է այնպիսի անյաղթահարելի դժուարութիւնների ու փակուղային իրավիճակների, որոնք բարոյապէս ջլատում եւ թեւաթափ են անում հոգեւորականին՝ նրան մղելով կարգաթողութեան:

Դրանց էլ գումարում են Մայր աթոռում տիրող, մեղմ ասած, անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը, լարուած փոխյարաբերութիւնները, որտեղ Սուրբ Էջմիածնի միաբանութեան գլուխը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, յաճախ ոչ թէ հանդէս է գալիս հայրաբար՝ որպէս հայրապետ, այլ՝ եկեղեցականների դէմ ինտրիգներ հիւսող եւ նրանց հետ հաշուեյարդարներ տեսնող քինախնդիր բռնապետ:

Յայ Եկեղեցու խորքային ճգնաժամի բացայայտումը Երուսաղէմի Նուրիան Կատրիարքի կողմից՝ Նորվան սրբազանի հրաժարականի առիթով

Դեռեւս 2013 եւ 2014 թուականներին Երուսաղէմի Հայոց պատրիարք Նուրիան Արքեպիսկոպոս Մանուկեանը իր աղմկալարոյց բաց նամակներով պարզորոշ կերպով վեր հանեց Հայ առաքելական սուրբ եկեղեցում, եւ ի մասնաւորի՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում տիրող հակաեկեղեցական բարքերն ու հոգեւորից պարպուած իրականութիւնը, որոնց պայմաններում եկեղեցականներն այլեւս չեն ցանկանում շարունակել իրենց հոգեւոր ծառայութիւնը՝ «ընդ իշխանութեան Գարեգին Բ. Կաթողիկոսի»:

Մէջբերենք մի հատուած Նուրիան պատրիարքի երկրորդ բաց նամակից՝ ուղղուած Ամենայն Հայոց Կաթողիկոսին.

«Եթէ թոյլ տաք եղբայրաբար պիտի ըսէի, թէ սպառնալիք է ի՛ պատշաճ իր կրօնականին, նամանաւանդ բարձրաստիճան՝ «Ամենայն Հայոց Հայրապետին», որմէ կ'ակնկալուի իբր իրա՛ւ ԶՕՐՄ է ու ներողամիտ Մեծաւորէ սիրով ու ներողամիտ ոգիով վերաբերիլ իր գաւակներուն եւ կամ ստորադասներուն հետ եւ նկատմամբ:

Միթէ Ձեր «Շինարար կաթողիկոս»-ի համբաւը իսկապէ՛ս կ'ուզէք կարգալուծուի հոգեւորականներու շարքը երկարելով ՝ ջնջել»:

Նկատենք, որ Երուսաղէմի եւ

Մայր աթոռի միջեւ յարաբերութիւնները նախկինում իսկապէս խիստ լարուած էին: Այդ մասին մամուլում բազմաթիւ հրապարակումներ են եղել:

Նուրիան Արքեպիսկոպոսի եւ Գարեգին Բ.-ի միջեւ առաջին անգամ սրուած հակասութեան պատճառը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Նորվան Արքեպիսկոպոս Զաքարեանի՝ 2013 թուականի Յուլիսին ներկայացրած դիմումն էր, որով հրաժարուած էր Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդի, Արեւմտեան Եւրոպայի հայրապետական պատուիրակի պաշտօններից, ինչպէս նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամութիւնից:

Ի դէպ, Նորվան արքեպիսկոպոսի մանդատը՝ որպէս Ֆրանսիայի թեմի առաջնորդ, լրանալու էր 2014 թուականին:

2013 թ. Յուլիսի 30-31-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Գարեգին Բ.-ի նախագահութեամբ գումարուած Գերագոյն Հոգեւոր Խորհրդի նիստում քննութեան էր առնուել Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդի հրաժարականի դիմումը, ապա ընդունուել:

Բնականաբար, սրբազան հայրը չուզեց ներկայանալ Գերագոյն Հոգեւոր Խորհրդի «դատաստանական» նիստին, որովհետեւ ամէն դէպքում պիտի չկարողանար արդարացուած դուրս գալ այդ ժողովից, որովհետեւ իր արդարացումը պիտի նշանակէր վեհափառ Հայրապետի դատապարտումը, ինչն իսկապէս բացառուած էր:

Եւ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը նիստից յետոյ հրապարակեց մի հաղորդագրութիւն, որով յայտարարում էր, որ «քննութեան

առաւ» Նորվան Արքեպիսկոպոս Զաքարեանի հրաժարականը, «ընդունեց» այն եւ «խնդրանք ներկայացրեց վեհափառ Հայրապետին՝ հաստատելու այն»:

Նաեւ «ափսոսանք յայտնեց հրաժարականում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցէին ուղղուած անհիմն գնահատականների առնչութեամբ»:

Իրապէս անհասկանալի է, թէ այդ երբուանի՞ց է Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը թեմակալ առաջնորդի հրաժարականն «ընդունում» եւ այն ներկայացնում կաթողիկոսի հաստատմանը...

Երանի այդպէս լինելը, երանի այդ Խորհուրդը անկախ լինելը Կաթողիկոսից եւ զբաղուէր եկեղեցականների հրաժարականների ընդունմամբ կամ նոր նշանակումներ կատարելով, կարգալուծութիւնների վճիռներով կամ այլ պատիժների տնօրինմամբ՝ ըստ էութեան հակաչառելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի անսահման լիազօրութիւններին:

Գերագոյն Հոգեւոր Խորհուրդն այդ օրերին այդպէս էլ չբացատրեց, թէ ինչո՞ւ էին «անհիմն» Նորվան Սրբազանի գնահատականները:

Այդ հաղորդագրութեանն ի պատասխան՝ Նորվան Արքեպիսկոպոսը մամուլին յայտարարութիւն տուեց՝ պահանջելով հիմնաւորել այդ «անհիմն» բառը համապատասխան բացատրութիւններով, մանաւանդ որ վերոնշեալ ժողովին ընթացքով խնդրանքով ինքը 4 էջանոց բացատրողագիր էր ուղարկել «անհիմն գնահատականներու առնչութեամբ»:

Շար.ը էջ 15

SUPER BOWL WATCH PARTY

ՀԱՅԵՂԱՅԻՆ ԴԻՆԱ

Compatriotic Committee

HOSTED BY
ENGERAYIN TIVAN

FREE ADMISSION

SNACKS, LUNCH, ALCOHOL, AND FUN!

SUNDAY, FEBRUARY 08, 2026
12 NOON
AEBU CENTER
1060 N ALLEN AVE PASADENA, CA 91104

engerayin.tivan
engerayintivan

Պոլսահայ Ոսկերիչ Սեւան Պչաքճը Նախագահ Էրտողանի Մրցանակին Արժանացաւ

Պէշթեփէի նախագահական համալիրին ներս տեղի ունեցաւ եզակի ձեռնարկ մը, որու ընթացքին պատուաբեր մրցանակի մը արժանացաւ մեր համայնքի ոսկերիչ վարպետներէն Սեւան Պչաքճը: Այսպէս՝ «Միլլէթ» համագումարներու կեդրոնի երդիքին տակ, հանրապետութեան նախագահ Ռեճեփ Թայիպ Էրտողանի ձեռամբ բաժնուեցան մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան մասնաւոր մրցանակները, ինչպէս նաեւ «Կենդանի մարդկանց գանձեր» անուանեալ մրցանակները: Նախագահ Էրտողանի ձեռամբ մրցանակներու յանձնման արարողութիւնը տեղի ունեցաւ հանդիսաւոր պայմաններու ներքեւ:

Բազմաթիւ անձնաւորութիւններու շարքին՝ «Կենդանի մարդկանց գանձեր» մրցանակին արժանացաւ նաեւ յայտնի վարպետ Սեւան Պչաքճը, որուն ոսկերչական կալուածէն ներս գործունէութիւնը, երկար ժամանակէ ի վեր համատարած գնահատանքի կ'արժանանայ: Սեւան Պչաքճը արտադրանքը՝ ոչ միայն թուրքիոյ, այլ ամբողջ աշ-

խարհի մէջ, արդէն բարի համբաւ ձեռք բերած է եւ ան՝ բառին բուն իմաստով, հեղինակութիւն կը համարուի իր ոլորտէն ներս:

Այս համայնապատկերին վրայ՝ Սեւան Պչաքճը երէկ նախագահ Էրտողանի ձեռամբ ստացաւ մրցանակը, ինչ որ համայնքային շրջանակներու կողմէ անմիջական ուշադրութեան առարկայ դարձաւ: Թրքահայութիւնը հպարտութեամբ հետեւեցաւ այս դրուագին եւ հերթական անգամ Սեւան Պչաքճը ի նկատմամբ եղած համակրանքն ու գնահատանքը թարմացաւ:

Նախագահ Էրտողան իր ելոյթին մէջ յայտնեց, որ գեղարուեստը՝ ազգային մշակոյթի եւ ինքնութեան ամենաորոշիչ տարրերէն մին է: Իր խօսքով՝ այս աշխարհագրութեան մէջ քաղաքակրթութեան ծառի արմատները ամէնուր են: Էրտողան շեշտեց նաեւ «Մշակոյթի ձանապարհ» խորագրեալ փառատօներու ծիրէն ներս կազմակերպած ձեռնարկներու թիւը՝ անցեալ տարի մօտեցած է տասն հազարի սահմանին:

ԺԱՄԱՆԱԿ

ԱՄՆ Փոխնախագահ Վենս

Շարունակուած էջ 1-էն

ութիւն մէկը, որոնց ես վերջ դրած եմ, բայց հիմա մենք ունինք բարեկեցութիւն եւ խաղաղութիւն», - գրած է Թրամփ:

Ան նշած է, որ փետրուարին փոխնախագահ Վենս պիտի այցելէ երկու երկիրներ՝ «մեր խաղաղութեան ջանքերը զարգացնելու եւ Թրամփի միջազգային խաղաղութեան ու բարեկեցութեան երթուղին յառաջ մղելու համար»:

«Մենք պիտի ուժեղացնենք

մեր ռազմավարական գործընկերութիւնը Ատրպէյճանի հետ, Հայաստանի հետ պիտի ստորագրենք խաղաղ նպատակներով միջուկային համագործակցութեան գեղեցիկ համաձայնագիր, պիտի կնքենք գործարքներ մեր հիւանալի կիսահողորդչային արտադրողներուն համար, ինչպէս նաեւ Ատրպէյճանին պիտի վաճառենք ԱՄՆ-ի մէջ արտադրուած պաշտպանական սարքաւորումներ՝ ներառեալ զրահաբաճկոններ, նաւակներ եւ այլ միջոցներ», - գրած է Թրամփ:

Վարդան Օսկանեանը՝

Շարունակուած էջ 2-էն

հուրդ Ակումբի» 2001թ. Մարտի 30-ին Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում կազմակերպուած քննարկմանը: Այդ ելոյթը տպագրուած է, վերջերս ֆէյսպուքեան իմ էջում տեղադրել եմ, ցանկացողները կարող են կարդալ եւ

համոզուել, որ ասել եմ՝ չի կարելի Հայաստանի սուվերեն տարածքի նոյնիսկ մէկ քառակուսի քիլոմետրի հաշուին ԼՂ հարցը «լուծել»:

Վարդան Օսկանեանը TRIPP նախագծի իրականացման քայլերի մասին Յունուարի 14-ին Ուաշինկթոնում ստորագրուած յայտարարութիւնը «ողորմելի» է որակել:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՆՈՒՅՈՒՄ

Անուշավաճառ Վրժ կարիք ունի եւրոպական անուշեղէնի փորձառու պատրաստողի:

Փնտռուած է պատասխանատու եւ փորձառու մասնագետ, որ կը տիրապետէ եւրոպական անուշեղէնի պատրաստման:

Յետաքրքրուած անձերը կրնան հեռայնել 626-8332331 քիւի:

ՎԱՐՁՈՒ ՄՐԱՆ

ՓԱՍՏԻՆԱՅԻ ՄԷՋ
(200 ԵՈԳԻ ՐԱՍԱՐ)
ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ԱՌԻԹՆԵՐՈՒ ՐԱՍԱՐ
1060 N. ALLEN AVE. PASADENA CA 91104

ԵՆՈԱԶԱՅՆԵԼ (626) 797-7680

Աճնա Աւետիսեան Նշանակուած է

Շարունակուած էջ 1-էն

2026 թուականին:

Տիկ. Աւետիսեան ծնած է 14 Յունիս 1980-ին, Հայաստանի Հանրապետութեան Կապան քաղաքին մէջ: Ան ստացած է իրաւաբանական բարձրագոյն կրթութիւն Մոսկուայի Նոր իրաւաբանական Հիմնարկէն (Իրաւաբանական Ֆաքուլթէ, 1997-2002) եւ անցած է մասնագիտական դիւանագիտական վերապատրաստում Լեհաստանի Միջազգային Յարաբերութիւններու Հիմնարկի Դիւանագիտական Ակադեմիային մէջ (2009), ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարարութեան Դիւանագիտական Դպրոցին մէջ (2011):

Տիկ. Աւետիսեանի մասնագիտական գործունէութիւնը կը ներառէ աւելի քան երկու տասնամեակ ազգային քաղաքական եւ դիւանագիտական ծառայութիւն: 2002-2004 թուականներուն ան դասախօս եղած է Մոսկուայի Նոր իրաւաբանական Հիմնարկի Երեւանի մասնաճիւղին մէջ: Նոյն՝ 2002 թուականին, ան միացած է Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարարութեան՝ զբաղեցնելով գանազան պաշտօններ Քարտուղարութեան եւ Իրաւաբանական Վարչութեան մէջ մինչեւ 2008 թուականը:

2008-2013 թուականներուն ան ծառայած է որպէս առաջատար մասնագետ, գլխաւոր մասնագետ եւ կցորդ Նախարարութեան Մարդկային Ռեսուրսներու Վարչութեան մէջ: Այնուհետեւ, 2013-2014 թուականներուն, աշխատած է որպէս

կցորդ՝ Իրաւաբանական Վարչութեան Միջազգային Պայմանագրերու եւ Դեպոզիտարի բաժնին մէջ:

Տիկ. Աւետիսեանի դիւանագիտական նշանակումները կը ներառեն ծառայութիւն որպէս հիւպատոս եւ երրորդ քարտուղար Հայաստանի Հանրապետութեան Չեխիայի Հանրապետութեան դեսպանատան մէջ (2014-2017), ապա գործունէութիւն Արտաքին Գործոց Նախարարութեան Պայմանագրերու եւ Միջազգային Իրաւունքի Վարչութեան մէջ: 2018-2019 թուականներուն ան ղեկավարած է Երկկողմանի Միջազգային Պայմանագրերու Բաժինը: 2019-2023 թուականներուն ան ծառայած է որպէս երկրորդ քարտուղար Հայաստանի Հանրապետութեան Գերմանիոյ Դաշնային Հանրապետութեան դեսպանատան մէջ:

2023-2026 թուականներուն տիկ. Աւետիսեան զբաղեցուցած է Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարարութեան Սահմանակից Երկիրներու Վարչութեան մէջ Սահմանազաման Հարցերու Բաժնի Վարչիչի պաշտօնը:

Տիկ. Աւետիսեան կը տիրապետէ անգլերէն, ռուսերէն եւ գերմաներէն լեզուներուն: Անոր մասնագիտական ձեռքբերումները արժանացած են Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարարութեան Պատուոյ Մետալին (Երկրորդ Աստիճան), ինչպէս նաեւ նախարարի կողմէ տրուած բազմաթիւ գոհունակութեան վկայագրերու եւ պարգէններու:

Աննա Աւետիսեան ամուսնացած է եւ ունի մէկ որդի:

Եթէ կարճ ասուի, ապա Հայաստանի գործող իշխանութիւնը փորձում է մաքրել Հայաստանին ողորմելիութեան հետքերը, որ քառորդ

դար առաջ պատերազմ շահած երկրի ճակատին խարանել է Վարդան Օսկանեանը:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿՆ»

JOIN US FOR OUR

KIDS PAINTING CLASSES

CLASSES START JANUARY 9, 2026

EVERY FRIDAY AT 5PM WITH TEACHER MANIA GERMAGIAN

REGISTER NOW!

WITH NOR SEROUNT/AREV (626) 738-5639

AEBU CENTER
1060 N ALLEN AVE. PASADENA, CA 91104

ՀՈԳԵՅԱԼԳԻՍ



ԼՈՒԼՈՒ (ԽԱՅԵԱՆ) ՖԵՐՄԱՆԵԱՆ

Լուլու (Խայան) Ֆերմանեանի մահուան քանվեցերորդ (26) տարեկիցին առիթով հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Կիրակի, 1 Փետրուար, 2026-ին, Ս. Պետրոս Հայց. Առաքելական Եկեղեցու մէջ, 17231 Sherman Way, Van Nuys, յաւարտ Ս. Պատարագի: Սգակիրներ՝ Տէր եւ Տիկին Արա Ֆերմանեան, Վիզն Գուլումճեան

Կարգաթողութեան եւ Կարգալուծութեան

Շարունակուած էջ 13-էն

«4 էջանոց բացատրողագիր»-ը, հակառակ լրագրողներին խնդրանքներին, չուզեց այն հրատարակման նպատակով տրամադրել «Նոր Յառաջ» թերթի խմբագրութեանը՝ կրակը չբորբոքելու նախանձախնդրութեամբ:

Եւ ահա իր խղճի ձայնին անսարկով՝ իր ձայնը բարձրացրեց եւ կեցուածք ձգեց Երուսաղէմի նորընտիր պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեանը, ով յազեցած բովանդակութեամբ բաց անմակով իր բողոքը յայտնեց Նորվան Սրբազանի նկատմամբ կատարուած անարդարութեան դիմաց:

Ու պաշտօնապէս հաստատուեցին շրջանառուող փոփոխութիւնները, թէ Նորվան Սրբազանն այն միակը չէր, ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ենթարկուած էր անարգական ու սպառնալից վերաբերմունքի, եւ որ կարգալուծութեան սպառնալիքը վերաբերում էր բոլորին, այդ թուում՝ բազմավաստակ եպիսկոպոսներին:

Այդ սպառնալիքի ստեղծած սարսափազդու հոգեվիճակում անկարելի էր շարունակել եկեղեցական ծառայութիւնը՝ առանց սիրոյ մթնոլորտի եւ ստեղծագործ աշխատանքի:

Եւ Նորվան Սրբազանի հրատարականի նամակը նոյնքան անակնկալ էր, որքան Նուրհան Պատրիարքի պոռթկումները:

Մամուլի մէջ յօդուածները բորբոքուեցին, գրեթէ բոլորը պաշտպանուած էին արդարութեան համար ձայն բարձրացնելու ելած երկու բարձրաստիճան հոգեւորականների կեցուածքը: Մի քանի յօդուածներ էլ յայտնուեցին, որոնք պաշտպանուած էին Մայր Աթոռի հակառակ դիրքորոշումը, բայց դրանք աւելի շատ ծառայեցին վեհափառ Հայրապետի մօտ բարենիշ շահելու նպատակին, քան թէ տիտուր իրականութիւնը դարմանելու փորձերին:

Ոմանք բարձրաձայնեցին, որ Հայ եկեղեցին պէտք է հեռու պահել ցնցումներից, հարցերը լուծել Եկեղեցու մէջ եւ այլն: Բայց չէ՞ որ այսքան տարիներ խնդիր-

ները պարտակելով Եկեղեցու պատերի ներսում՝ հարցերը գնալով մեծացան ու խորացան:

Ժամանակը ապացուցեց, որ «ներքին կարգով» այդ կուտակուած խնդիրները երբեք չեն արծարծուած, քանի որ այնտեղ երկխօսութեան եւ ինքնապաշտպանութեան հնարաւորութիւն չկայ, այլ՝ «ես եմ որոշում եւ հրահանգում», «եթէ ընդդիմանաք, կաշիներդ կը քերթեմ, կարգալուծ կ'անեմ» տրամաբանութեան մէջ իւրաքանչիւր բողոքի ձայն բարձրացնող եկեղեցական ենթարկուած է կարգալուծութեան, իսկ լաւագոյն դէպքում՝ «սեփական դիմումի համաձայն» կարգաթողութեան:

Հայր Շահի «Կարգալուծութիւնը»՝ ահագնագ եկեղեցական տագնապի

Գալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ամենախոստումնալից, ցաւօք արդէն կարգաթող եկեղեցականներից Շահի Մայրագոյն վարդապետ Անանեանին, պէտք է նշել, որ հայր սուրբը տեւական ժամանակ դիմել էր Կաթողիկոսին՝ յայտնելով Մայր Աթոռից իր հեռանալու մտադրութեան մասին: Շուկիներ են տարածուած, որ Կաթողիկոսը միտումնաւոր ձգձգում էր հայր Շահիին եպիսկոպոս ձեռնադրելը, ում հետ ունեցել է լուրջ գաղափարական տարաձայնութիւններ:

Բացի նրանից, որ հայր Շահին Սեւանի վազգէնեան դպրանոցը եւ Գէորգեան հոգեւոր ճեմարանը գերազանցութեամբ էր աւարտել, նոյնպիսի բարձր առաջադիմութեամբ նա սովորեց եւ աւարտեց Փարիզի Կաթողիկ համալսարանը, ապա Սորբոնի համալսարանը՝ փայլուն տիրապետելով ֆրանսերէնին: Միաժամանակ նա Մայր Աթոռի այն հատուկեմտ միաբաններից էր, ով իր գիտելիքների ու աշխատասիրութեան շնորհիւ ստացել էր մասնաւոր եւ ծայրագոյն վարդապետական 14 աստիճանները:

Մայր Աթոռում մի շարք բարձր եւ պատասխանատու պաշտօններ ունենալով՝ նա մինչեւ երէկ զբաղեցնում էր Սուրբ Էջմ-

իածնի Գէորգեան Հոգեւոր ճեմարանի, Սեւանի վազգէնեան հոգեւոր դպրանոցի, Քահանայից պատրաստութեան լսարանի տեսուչների պաշտօնները:

Մի մարդ, ով պիտի կրթէր եւ կերտէր Հայ եկեղեցու ապագայ հոգեւորականներին, այժմ ինքն է հրաժարուած իր եկեղեցական կոչումից ու կարգից՝ հեռանալով Մայր Աթոռից:

Տարիներ առաջ նոյնկերպ վարուեց նաեւ Գէորգեան հոգեւոր ճեմարանի նախկին տեսուչներից վազգէն վարդապետ Նանեանը, ով Գարեգին Բ. Կաթողիկոսի ձեռնաստու, սիրելի ու մտերիմ եկեղեցականներից էր:

Այս քանից յետոյ ինչ օրինակ պիտի վերցնեն հոգեւոր ճեմարանների ուսանողները, որ պէտք է ցանկանան ճեմարանն աւարտել եւ հոգեւորականներ ձեռնադրուեն, եթէ մի քանի տարի անց նրանց էլ վիճակուելու են նոյն հոգեկան դառնութիւններն ու յուսախաբուութիւնը՝ կայացնելու կարգաթողութեան ծանր որոշումը: Այդ դէպքում ինչո՞ւ գոհաբերել իր կեանքի լաւագոյն տարիները, նուիրուել եկեղեցական ծառայութեանը, որոշ դէպքերում՝ հրաժարուել ընտանիք կազմելուց, եթէ վերջում այդ եկեղեցականը պէտք է դատապարտուի կարգաթողութեան կամ կարգալուծութեան...

Այսպէս Հայ եկեղեցին կորցրեց իր լաւագոյն զաւակներին, հարիւրից աւելի եկեղեցականներ կարգալուծ ճակատեցին՝ մեծ մասը անարդար եւ անհիմն կերպով, հարիւրաւոր ճեմարանականներ եւ արդէն միաբան սարկաւազներ դիմում գրեցին եւ հեռացան Սուրբ Էջմիածնից, նաեւ՝ չափազանց նուազել է նոր դիմորդների թիւը, որոնք ցանկութիւն կը յայտնեն ընդունուելու ճեմարան:

Յաւելեմ, որ մէկ ճեմարանական ուսանողի վրայ ուսումնառութեան 6 տարիների ընթացքում ծախսուած է մօտաւորապէս 10-15 հազար ԱՄՆ դոլար (դասախօսների վարձատրութիւն, երեքանգամեայ սնունդ, կենցաղային պարագաներ, կոմունալ ծախսեր եւ այլն), որպէսզի նրանից հետագայում կերտուի եկեղեցական:

Փաստօրէն, հայ ազգի բարերարների գումարները շարաշահուած եւ մսխուած են ամէն անգամ, երբ տասնեակ հազարաւոր դոլարներ են ծախսուած եկեղեցականների պատշաճ պատրաստութեան համար, սակայն արդիւնքը լինում է այն, որ եկեղեցականները

րի շարքերը գնալով նուազում են: Մի քանի տարի անց Մայր Աթոռում այլեւս նոր եկեղեցականներ, յատկապէս արժանաւորներ չենք ունենալու՝ ասպարէզը թողնելով համբալկներին:

Ո՞վ պէտք է կարգաւորի այս հարցերը: Կաթողիկոսը, ով վաղուց կորցրել է իր հեղինակութիւնն ու ազեկվատութիւնը, ով երբեք հայր չի եղել իր միաբանակից եկեղեցականների ու իր ենթակաների համար, ոչ էլ համաժողովրդական սէր եւ յարգանք է վայելել՝ չունենալով հոգեւոր նկարագիր, արդեօք Մայր Աթոռի դիւանապետը, ով այժմ բանտում է թմրանիւթի գործով, ով ամբողջ աշխարհով մէկ խայտառակ եղաւ յայտնի սրբապղծութեան սկանդալով, միթէ կաթողիկոսին հլու-հնազանդ խամաճիկ եպիսկոպոսները, որոնք կորցրել են սեփական դիմագիծն ու անհատականութիւնը՝ գրկուած լինելով անգամ ինքնուրոյն մտածողութիւնից եւ առողջ տրամաբանելու կարողութիւնից:

Վերջապէս ո՞վ պէտք է զբաղուի Հայ եկեղեցու բազմապիսի խնդիրներով ու լրջագոյն մարտահրաւէրներով. պետութիւնը, որի իրաւունքը օրէնսդրօրէն չունի, գոյգ պատրիարքները, որոնք կարծես նման ցանկութիւն չունեն, թէ՞ այն ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնց ձեռքում պատանդ է դարձել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը...

Եւ այս շարունակական հեռացումների, հրաժարականների, կարգաթողութիւնների եւ կարգալուծութիւնների վտանգաւոր միտումը գալիս է ապացուցելու, որ Հայ եկեղեցու ներկան ու ապագան վտանգուած է, որ Մայր Աթոռը իր գահակալի անկառավարելի վարքագծի պատճառով սրընթաց գահալիժում է...

Միտքս եկան Միքայէլ Արքեպիսկոպոս Աջապահեանի խօսքերը, որոնք սիրում էր կրկնել իր հարցազրոյցներում, թէ՛ «Իւրաքանչիւր կարգալուծութիւն բարոյական մահ է եկեղեցու համար, իսկ կարգաթողութիւնը՝ բարոյական ինքնասպանութիւն»:

Յուսանք, որ մի օր մեր Եկեղեցու կարգաթող-կարգալուծ արժանաւոր եկեղեցականները հանգամանալից հանրութեանը կը ներկայացնեն իրենց ընդունած այդ ծանր որոշման իրական դրդապատճառները՝ այսկերպ թերեւս նպաստելով եկեղեցական բարեկարգութեան հրատապ ու անյետաձգելի աշխատանքներին:

Քաղաքական Անորոշութեան

Շարունակուած էջ 11-էն

ներու, որ անոնց ապագան լաւագոյն պարագային անկայուն կը դարձնէ»: Այսօր իրավիճակը ոչ միայն անկայուն է, այլեւ՝ չափազանց ճգնաժամային: Միջին Արեւելքի հայերուն եւ ընդհանրապէս քրիստոնեաներուն առջեւ ծառայած իրողութիւնները կը պատկերեն անորոշ ապագայ մը, որովհետեւ յամեցող հակամարտութիւնները կրնան շարունակուիլ երկար

տարիներ: Ինչպէս այս գլուխին ենթավերնագիրը կը նշէ, վտանգուած է եւ թերեւս ապագային կորսուելու է անցեալին մէջ արմատացած Միջին Արեւելքի ամէնէն հարուստ կրօնական եւ մշակութային ժառանգութիւններէն մէկը»:

«Դոկտ. Հրաչ Չիլինկիրեան, ընկերաբան, սփիւռքագէտ, Սփիւռքի նորարարական ծրագիրներու հեղինակ եւ գործադիր:

«Տարբերակ 21»

www.massisweek.com Weekly News Update

Ֆուտբոլ Եւրո-2026. Հայաստանը Յաղթեց Չեխային Եւ Հասաւ Փլէյ-Օֆ-ի



Ֆուտբոլի Հայաստանի հաւաքականը դուրս եկաւ Եւրո-2026-ի փլէյ-օֆֆ (քառորդ եզրափակիչ):

Խմբային փուլի երկրորդ խաղին Ռուբէն Նազարէթեանի գլխավորած խումբը 5:4 արդիւնքով կամային յաղթանակ տարաւ Չեխիոյ դէմ եւ B խումբին մէջ 6 կէտով ապահովեց առաջին տեղը:

Առաջին խաղին Հայաստանը 2:1 արդիւնքով յաղթած էր Ուքրանիոյ հաւաքականին:

Երրորդ հանգրուանին Հայաստանը պիտի մրցի Լիթուանիոյ հաւաքականին դէմ:

«Ինթերի» Յաղթանակը, Միխայիլի Կոլը



Իտալիայի փոխախոյեան «Ինթերը» իտալիոյ առաջնութեան 22-րդ հանգրուանին հիւրընկալեց յետնապահ «Պիզան» եւ յաղթանակ արձանագրեց 6:2 արդիւնքով:

Հայաստանի հաւաքականի նախկին աւագ, 37-ամեայ կիսապաշտպան Հենրիխ Միխայիլի «Ինթերի» հիմնական կազմին մէջ էր եւ ամբողջ հանդիպումը խաղացաւ: Ան կոլ նշանակեց աւելցուած երրորդ վայրկեանին:

«Արսենալ» Պարտուեցաւ «Մանչեսթեր Եունայթըտն»

Անգլիոյ Փրեմիէր Լիգայի առաջնութեան 23-րդ հանգրուանին փոխախոյեան «Արսենալը» Լոնտոնի մէջ մրցեցաւ «Մանչեսթեր Եունայթըտի» դէմ եւ պարտուեցաւ 3:2 արդիւնքով:

Անգլիացի Մայքլ Բերիկի գլխավորած խումբին յաղթանակ ապահովեցին քամբուռնցի յարձակող Պրայան Մպէմոն, Դանիան ներկայացնող նիճերիացի պաշտպան Փաթրիք Թորկոն եւ պրագիցի յարձակող Փաթրիք Գոննեան:

«Արսենալ» 50 կէտով կը գլխավորէ մրցաշարային աղիւսակը, իսկ «Մանչեսթեր Եունայթըտը» չորրորդն է՝ 38 կէտ:

«Մանչեսթեր Սիթի» Յաղթանակը

Անգլիոյ Փրեմիէր Լիգայի առաջնութեան 23-րդ հանգրուանին «Մանչեսթեր Սիթին» հիւրընկալեց յետնապահ «Վուլվերհեմփթոնին»:

Կատալոնացի Խոսէփ Կուարտիլայի գլխավորած խումբը յաղթեց 2:0 արդիւնքով:

Ուշադրութիւն գրաւեցինը եգիպտացի կիսապաշտպան Օմար Մարմուշը եւ Կանացի կիսապաշտպան Անթուան Սեմենիոն:

«Մանչեսթեր Սիթին» 46 կէտով երկրորդն է, իսկ «Վուլվերհեմփթոնը» վերջին տեղը կը գրաւէ՝ 8 կէտով:

«Լիվերպոլ» Պարտուեցաւ «Պորնմուտն»

Անգլիոյ Փրեմիէր Լիգայի 23-րդ հանգրուանին ախոյեան «Լիվերպոլը» հիւրընկալեց «Պորնմուտն» եւ պարտութիւն կրեց 2:3 արդիւնքով:

«Լիվերպոլը» 36 կէտով չորրորդն է, իսկ «Պորնմուտն» 13-րդ տեղը կը գրաւէ՝ 30 կէտով:

Հայաստանի 5 Ողիմպիականներ Կը Մասնակցին 25-րդ Չմեռային Խաղերուն



Փետրուարի 6-էն 22-ը Միլանի եւ Կորտինա տ'Ամպեցոյի մէջ պիտի կատարուին ձմեռային Ողիմպիական խաղերը:

Հայաստանը պիտի ունենայ 5 մասնակից: Այս մասին կը յայտնէ ՀԱՕԿ-ը: Դահուկային սպորտի միջազգային ֆետերացիան հաստատած է Ողիմպիական խաղերուն Հայաստանի 3 մարզիկներու մասնակցութիւնը: Համապատասխան կէտերու շնորհիւ տեղ յատկացուած է դահուկավազորդներ Միքայէլ Միքայէլեանին, Կատիա Գալստեանին եւ Լեոնարդաուկորդ Յարութիւն Յարութիւնեանին:

Գեղասահի մէջ ողիմպիական ուղեգիր ունի նաեւ Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին մարզական գոյգը:

Յիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող այս գոյգը ողիմպիական ուղեգիրը նուաճած է 2025 թուականի Աեպտեմբեր 25-ին Չինաստանի մայրաքաղաք Փեքինի մէջ կայացած ISU Skate to Milano Figure Skating Qualifier 2025 մրցաշարին՝ գրաւելով երկրորդ տեղը:

UFC Նախագահ. Կասկած Չկայ, Որ Ծառուկեանը Այժմ Աշխարհի Լաւագոյնն Է

UFC-ի նախագահ Տանա Ուայթը բացատրած է, թէ ինչո՞ւ խառը մենամարտերու թեթեւ ծանրութեան կարգին մէջ UFC-ի դասակարգման առաջին դիրք Արման Ծառուկեանը (Հայաստան) առայժմ չստանար տիտղոսային մենամարտ:



«Արմանը քանի մը միջադէպեր ունեցած է: Ան ունեցած է տիտղոսի համար մենամարտելու հնարաւորութիւն: Կասկած չկայ, որ ան այժմ աշխարհին մէջ լաւագոյնն է, սակայն մեր մարզաձեւին մէջ շատ խենթ բաներ կը պատահին: Արմանը ամէն ինչ գիտէ», - ըսած է Տանա Ուայթը Diana Belbita-ի ետեւումեան ալիքին տուած հարցազրոյցին ընթացքին:

Յիշեցնենք, որ Արման Ծառուկեանը մէջ քի վնասուած քի պատճառով վերջին պահուն հրաժարած էր ռուս իսլամ Մախաչեւի դէմ տիտղոսային մենամարտին մասնակցելէ:

«Պարսելոնան» Յաղթեց 3:0 Արդիւնքով

Սպանիոյ առաջնութեան 21-րդ հանգրուանին ախոյեան «Պարսելոնան» հիւրընկալեց «Ռէալ Օվիետոնին»:

Գերմանացի Հանս-Տիթեր Ֆլիքի գլխավորած խումբը յաղթեց 3:0 արդիւնքով:

Կոլերը նշանակեցին սպանացի կիսապաշտպան Տանի Օլմոն, պրագիցի յարձակող Ռաֆինիան եւ Սպանիոյ հաւաքականի եզրային յարձակող Լամին Եամալը:

Միապէի Տուպը Յաղթանակ Ապահովեց «Ռէալին»

Սպանիոյ առաջնութեան 21-րդ հանգրուանին փոխախոյեան Մատրիտի «Ռէալը» մրցակիցի դաշտին վրայ 2:0 արդիւնքով յաղթեց «Վիլյաուէալին»:

47-րդ վայրկեանին հաշիւը բացաւ ֆրանսացի յարձակող Կիլիան Միապէն, իսկ աւելցուած ժամանակին ան ձեւակերպեց տուպը՝ արդիւնաւէտ կատարելով 11-մեթրանոցը:

«Ռէալը» 51 կէտով դարձաւ առաջնութեան առաջատարը, իսկ «Վիլյաուէալը» չորրորդն է՝ 41 կէտ:

ՊՍԺ-ին Յաղթանակ Ապահովեց Պարկոլայի Կոլը

Ֆրանսայի առաջնութեան 19-րդ հանգրուանին ախոյեան ՊՍԺ-ն հիւրընկալեց «Օսերին» եւ յաղթեց 1:0 արդիւնքով:

Միակ կոլը հանդիպման վերջնամասին նշանակեց 23-ամեայ ֆրանսացի յարձակող Պրետլի Պարկոլան:

ՊՍԺ-ն 45 կէտով կը գլխավորէ մրցաշարային աղիւսակը, իսկ «Օսերը» նախավերջինն է՝ 12 կէտով: